Ն՝ 1219 — 1881 ՍԵՊՏԵՄԲԵՐ 6—7 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԻՐԹԷՄԻ — ՏԷՕՐՏԻՆՃԻԻ ՄԷՆԷ

ԱՊՕՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Մէճիտիէ 20 ղրուշուան.

ԹՈՒՄԱԿԱՆ ԻՃԻՒՆ

Պիր սէնէլիք . . . 150 ղ.
Ալթը այլըգ . . . . 80 »
Իւչ այլըգ . . . . 40 »

ՎԻԼԱՅԵԹԻ ԻՃԻՒՆ

Բոլշա իլէ Իրուսալ օլունճագ-լար իչիւն

Պիր սէնէլիք . . . 200 ղ.
Ալթը այլըգ . . . . 100 »

20 Բարա

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՐԷՍ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻՍԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՎ ԵՎՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Պէհէր սաթրրի իչիւն

1 վէ 2 վէ 3 իւնճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »

ԻԽԹԱՐ. Պանգա. Շիրքէթի վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 վէ 3ի ճհնու սահիֆէյէրէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »

Չիյատէ միւտուէթ իչիւն իլանաթա այրը բազարլրգ օլուր:

Մէվատտը նաֆիսյա տայիր պէնտէր մէճմանէն գապալ օղունանագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանագ:

20 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէշէսինտէ նումէրօ 8 տէ տիր: — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թարիրիյէսինէ այիտ քեափիյէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունանագը կիպի, քեափիյէյի մէքեթիպին տախի անընն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր:

ԱՍԻԹԱՆԷ 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՄԱՎԻ ԳԻԹԱՊ

ԱՆԱՏՕԼՈՒ ԸՍԼԱՀԱԹԸ

Ինկիլթերրա գապինէթօսու՝ Անատօլու ըսլահաթը մէսէլէսինէ տայիր թաաթի օլունան մուհաբբրաթը հավի պու քէրրէ պիր Մավի Գիթապ նէշր իթմիշ օլուղունտան, խիլասասը պու կիւնքի վաֆինան նազլէն պէր վէճճը աթի նէշր օլունուր։

«Լօրտ Կրանվիլ՝ 12 յունվար 1881 թարիխլէ Բարիզ վէ Պերլին վէ Վիէննա վէ Բէթէրսպուրկ վէ Բուքարէստ մուգիմ Ինկիլթերրա սիֆէրասընա իրսալ իթտիլ թահրիրաթտա, Վան գօնսօլոսը Մ. Գէլիթընն պիր բաբօրթօսը յա 900 իմզայը հավի պիր վարագայը նէզտէրինտէ պուլունուգլրը տէվլէթլէրէ թէպլիղ իտուս, պու մէսէլէյէ տայիր Տէրսաատէթտէ պուլունան սէֆիրլէրինէ թալիմաթ վէրմէյէրինի բէճա օլունմասընը թավսիյէ էթմիշ տիր։

«Պերլինտէ Ինկիլթերրա էլչիսի Լօրտ Օտօ Բրսէլ՝ 17 յունվար 1881 թարիխլէ Ալէմանիա ումուրը խարիճիյէ նազըրընն վէքիլի գօնթ Լիմպուրկ Շթրում իլէ պու պապատ միւքեալէմէ էթտիկինի, վէ մուսալիէյէհն՝ բրէնս Պիզմարգն էֆէնտիրընճա Լունան մէսէլէսինին ֆայլնա գատար ըսլահաթ մէսէլէսինին թէէխրի միւնասիպ օլաճաղը զէմինինտէ իտարէի քէլամ էթտիկինի իխպար իլէմիշ տիր։

«Վիէննատա Ինկիլթերրա էլչիսի Սըր Հէնրի Էլիոթթն 25 յունվար թարիխլի թահրիրաթընտա եազտըղընա կէօրէ, ալտըղը թահրիրաթը՝ Ավթրիա վէ Մաճարիսթան ումուրը խարիճիյէսի նազըրը պարոն Հայմէրլէէ թէպլիղ էթտիքտէ, միւշարիէյհ տախի պու մէսէլէյէ հագգընտա սիֆէրաի սարէ իլէ պիլ միւզաքէրէ Պապը Ալինին նազարը տըգգաթընը ճէլգ էթմէք իւզրէ Տէրսաատէթ սէֆիրինէ թալիմաթ վէրմիշ իսէ տէ, հարէքէթը միւշթէրէքէեէ լիւզում պուլունմատըղընը իֆատէ էթմիշ տիր։

«Բօմատա Ինկիլթերրա էլչիսի Սըր Բակէթ՝ 28 յունվար թարիխլի թահրիրաթընտա ալտըղը թալիմաթը իյիա իտիպ, իթալիա խարիճիյէ նէզտէրէթինտէն 24 յունվար թարիխլէ օլ պապատ վիւրուտ իտէն ճէվապնամէ սուրէթինի լէֆֆէն իրսալ էթտիկինի պիլտիրմիշ տիր։

«Բարիզատ մուգիմ Ինկիլթերրա սէֆիրի լօրտ Լայոն՝ փետրուար թարիխլի թահրիրաթընտա, Ֆըրանսա ումուրը խարիճիյէսի նազըրը Մ. Պարթէէմի Սենթ-Իլեր իլէ միւքեալէմէսինտէ, միւշարիէյհին Պերլինտէ մուգիմ Ֆրանսա սէֆիրինտէն վիւրուտ իտէն խապերլէրէ կէօրէ, պու մէսէլէ հագգընտա Էվրօբա տէվլէթլէրի միեանընտա մուվաֆագաթը էֆքեար հուսուլի միշքիլ օլաճաղը զէմինինտէ իֆատէի մէքամ էթտիկինի իչար իլէմիշ տիր։

«Բօմա սէֆիրի Սըր Բակէթ 3 փետրուար թարիխլի թահրիրաթընտա, Ֆըրանսա ումուրը խարիճիյէսի նազըրը Մ. Պարթէէմի Սենթ-Իլեր իլէ միւքեալէմէսինտէ, միւշարիէյհին Պերլինտէ մուգիմ Ֆրանսա սէֆիրինտէն վիւրուտ իտէն խապերլէրէ կէօրէ, պու մէսէլէ հագգընտա Էվրօբա տէվլէթլէրի միեանընտա մուվաֆագաթը էֆքեար հուսուլի միշքիլ օլաճաղը զէմինինտէ իֆատէի մէքամ էթտիկինի իչար իլէմիշ տիր։

«Բօմա սէֆիրի Սըր Բակէթ 3 փետրուար թարիխլի թահրիրաթընտա, իթալիա հէեթէր վիւքեալսը թէպէտտիւլ էթտիկինտէն, գօնթ Գալրօլինին եէրինէ բէիսը վիւքեալա օլան Մ. Մաֆէյի իլէ միւքեալէմէսինտէ, Տէրսաատէթ սէֆիրի գօնթ Գօրթիյէ Ինկիլթերրանին արզուսու վէճճէլէ թալիմաթ կէօնտէրիլտիյինէ տայիր մալիմաթ վէրիլտիկինի իչար էթմիշ տիր։

«Օ սըրատա Բէթէրսպուրկ սէֆարէթինտէ պուլունան Ցիւբրինին՝ Ռուսիա խարիճիյէ նէզարէթի վէքեալէթինտէ պուլունան Մ. Կիերսէ կէօնտէրտիկի թահրիրաթա ճէվապէն, թահրիրաթը մէզքուրէ հէնուզ պէր հայաթ օլան Իքինճի Ալէքսանտրա թագատմ օլունուպ, իմբէրաթօր տախի՝ տիւելը սարէ պէյնինտէ մուվաֆագաթը էֆքեար հասըլ օլտուղու թագատիրտէ, Տէրսաատէթ սէֆիրի Մ. Նովիգօֆը սիֆէրաի սարէրէյէ իշթիրաք էթմէսի իչիւն թալիմաթ թավսիյէ էթմիշ օլտուղու զէմինինտէ մալիմաթ վէրիլտիկինի պիլտիրմիշ տիր։

«Մուախարէն Լօրտ Կրանվիլ՝ Եունան մէսէլէսինին խիթամընա գատար մէսէլէի մէպհուսէնին թէէխիր օլունտուղունու ինկիլթերրա սիֆէրասընա իշար էթմիշ տիր։»

ԿԻՒՆԼԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Անատօլու ըսլահաթը հագգընտա պու կիւնքի վաֆի աթիտէքի մալիմաթը վերիյօր։

«Տէրսաատէթտէ պուլունան սիֆէրաի տուէլ ճանիպինտէն Անատօլու ըսլահաթը հագգընտա Պապը Ալիյէ պիրՄէմՕրանտում եանի միւզաքէրէի միւշթերէքէ թէպլիղ օլունտուղունու Պէյօղլունտա ըրիվայէթ իտէյօրլար իսէ տէ, պիղճէ պիր խապերը ըէսի եօգ տըր։

«Միւզաքէրէի մէզպուրէնին մէալինէ տայիր տախի պիր թագրմ ըրիվայէթ վար տըր։

«Շեէյլէ քի, միւզաքէրէի մէզպուրէտէ, սիֆէրա՝ Պապը Ալի թարաֆընտան հոկտեմբերին 3իւ թարիխիւլէ կէօնտէրիլէն միւզաքէրէի ումումիյէ հիւքիմիճէ Անատօլուտա իճրաաթ մուսամմէմ օլան ըսլահաթ զաբտը քեափի օլտուղունու, վէ Պերլին ահտնամէսինին 61ինճի պէնտի ահքեամընա մուվաֆքգ օլմասը ղընը պիլտիրմիշլէր տիր տիյօրլար։

«Սիֆէրա թարաֆընտան կէչէն սէնէ սեպտեմբերին 7սի թարիխի իլէ վէրիլէն պիր միւզէքքէրէտ, պու խուսուսա տաիր պապը միւթալաաթ տէրմիյան գելընը, չիմտի կալիպա եինէ օ միւթալաաթա իրճաբ մանթէպ խէլիյօր իմիշ։»

—

Ֆոբն պէեանընա կէօրէ, տալինէր վէքիլլերի՝ Գալաթա պանքէրլերինին պա մուգավէլէ բուսումը սիթթ հաբլաթընտան մաթլուպլարը մուգապիլինտէ սէնէվի ալտըգլարը 1100000 լիրա մէպ, ադրն 600000 լիրայա թէնզիլինի թէքբիկ էթմիշլէր իսէ տէ, Գալաթա սարրաֆլարը մէպ, ադրն մէզպուրտան 300000 լիրա թէնզիլ իլէ 800000 լիրա ալմալարընը թալէպ էթմիշլէր տիր։

—

Տէվլէթը Օսմանիյէնին տուլունը ղայրը մունթազամասը պէր վէճճը աթի թագսիմ օլունույօր։

Լէյլի Օսմանի

Հարպիյէ նէզարէթի միլլէթզիմլիրինին մաթլուպաթը իլէ տուլունը միւխթէլիֆէսի.	3,7000.000
Պի ճիւմլէ տէվլիրին թէտախիւլտ գալմըշ օլան թեգաիւտ մաաշլարը, սէհիմ վէ մաաշլարը սայիրէսի.	4,000.000
Մուրիա սէհիմլերի.	800.000
Գալաթա վէ վիլայաթա օլան տուլունաթը միւխթէլիֆէ.	3,200.000

Օսմանը Պանդասընընն մալիմ օլան 3.000,000 լիրա ըզ պիր իսթիքրազը հիսապա տախիլ օլունմայարագ, պալատէ զիքր օլունան մէպլաղ հէման 12 միլեոն լիրայա պալիղ օլմագտա տըր։

—

Եինէ Ռուսիա Զարը իլէ Ավթրիա իմբէրաթօրու պէյնինտէ վարշավիատա պիր միւլագաթ տահա վուգու պուլաճաղը վիէնատան չէքիլէն պիր թէլէկրաֆտա ըրիվայէթ օլունմուշ տըր։

—

Ցանէիգ միւլագաթընընն՝ Ռուսիա իլէ Ալէմանիա պէյնինտէ պիր ահտնամէ ագտարը մուճիպ օլտուղու զանն օլունույօր, Մէզքիւր ահտնամէյի բրէնս Պիզմարգ իլէ Պերլինտէ Ռուսիա սէֆիրի Մ. Ալաուրօֆ միւթթէֆիգէն գալէմէ ալտաճագլար իմիշ։

—

Եունան թահտիտը հուտուտ գօմիսիօնու ազասընընն իքմալը մէմուրիյէթլէ Տէրսաատէթէ կէչմէք իւզրէ օլտուգլրը ճիհէթլէ, հուտուտաճա պապը մէսալիը միւթէֆէրրիանընն թէսվիյէսի իչիւն Օսմանը վէ Եունան գօմիսէրլերինտէն միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշէքքիլ իտէճէք իմիշ։

—

Տէրսաատէթ Ֆրանսըզ սէֆիրի Մ. Թիսոնընն՝ պապը խուսուսաթը սիյասիյէ իչիւն Պապը Ալիյէ եէնիտէն թէէմինաթ գաթիյէ իթասընա տէվլէթը մէթպուսաբ թարաֆընտան մէմուր օլտուղու մէրվի տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Շէհր էմինի Մազհար բաշա հազրէթլէրի՝ Շեէյխը Խուչէնին եօլճու լարը քէօրրիս իւզէրինտէ պիլէթ ալմագ կիպի պիր չորբգ թէտպիրի ալէյհինտէ կիւնտէն կիւնէ արթմագտա օլան հագը չիքեալթը թահթը նազարա ալարագ, պու պապատ թիճարէթի նէզարէթինին իչարատտա պուլունմուշ օլտուգլրընտան, հարգ օլտուղու իմթիյազ ահքեամընճա էհալինին իսթիրաաթը հալինէ տըգգաթ ու իհթիմամ իլէմէսի իչիւն Շեէյխը Խուչէտ իտարէսինէ բէսմէն թէպլիղաթը միւէսսիրէ վուգու պուլաճաղը մանէլմէմունու Նիկ էչիսիմիշ տիր։

—Ասէր նամ պէյլիք վաբօրու պիր խայը միւհիմմաթը հարպիյէի համիլ օլտուղու հալտէ, տիւնքի կիւն թարապլուսը Ղարպա միւթէվեճճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իլէմիշ տիր։

—Մաթպասմըզա խապեր վէրիլտիկինէ կէօրէ, ճումա իրթէսի կէճէսի սաաթ իւչ բատտէլերինտէ, սաքէր գըյամէթինտէ պիր գաչ նէֆէրին խասբէօյտէ Օգ մէյտանընտա պաղը խաֆիֆ մէչրէպ գարբլարա իճրան իչ ու իչրէթ իթտիքլերի ֆիչէնքխանէտէն իչիտիլիպ, պիր եիւզ պաշը իլէ 40—50 ասքէր մէրգումանընն իւզրլերինէ վարտըգլարընտա, պունլար չու զէֆգ ու սէֆգարլարընը պիլա ինսաֆ հարամ ու ալթիսաթ իթմէլերինէ հիտտէթ էնէրէք սիլահա տավրանմիշ օլտուգլարընտան, եիւզ պաշը տախի ասքէրինի ավճը ուսուլինտէ տաղրթրպ, մէրգումանընն էթրաֆընը չէվիրմիշ, վէ քէնտիսի տէ պըյրա գրլըճ ասկապը իչ ու իչրէթ վէ ղէվգ ու սէֆա իւզէրինէ հիւճիմ իմիշ տիր։ Պունուն իւզէրինէ էչխասը մէրգումէ գարբլարա ֆիրար իտուպ, անճագ իչչերինտէ պիր իքի նէֆէրի գիյատէճ սերխոշ օլտուգլարընտան գաչամըշ վէ եիւզ պաշընընն գրլըճըյլա եարալանմըշլար տըր։

Ռիվայէթէ կէօրէ, եիւզ պաշը սիլահա տավրանպ նէֆէրաթը մէրգումէյի եարալատրդը իչիւն թահթը մուհաքէմէտ իտիլ։

— Էվվէլիսի կէճէ սաաթ 4½ գարարլարընտա գարա կէօմրիւքտէ Հատիչէ սուլթան մահալլէսինտէ պի։ Ռումըն միւթէսարրրֆ օլտուղու ախշամ ֆրունտան ատթէշ զուհուր իտէրէք 25 խանէ վէ 30 տիւքքեան վէ պիր ճամի վէ պիր իսլամ մէքթէպի վէ օրատա վագը ցովհան Ոսկերերան քիլիսէսի էմլաքընտան պիր խանընն նրսիը միհթէրէգ օյմուշ տըր։ Քելիսէի մէզքիւր տախի թէհլիքէլի պիր հալտէ կէօրլուտիւնտէն, իհթիյաթէն պիճիմէյէ եէսը թօրլատըլըպ, հաղը իտիլմիշ տիր։

—Իտարէի ասքէրիյէ լէվգիմ ճհթիթինն ըսլահը իչիւն Ալէմանիատան ճէպ օլունան մէմուրը մանանամէ ագտարը մուճիպ օլտուղու զանն օլունույօր, Մէզքիւր ահտնամէյի բրէնս Պիզմարգ իլէ հը հագգընտա պիր լայիհա թանզիմ վէ մերճինէ թագտիմ իթմիշ տիր։

—Ինկիլթերրա սէֆարէթինին Ամիրճօնու վաբօրու գօմանտան վէ զապթլերինին կէչէնտէ վէրտիքլերի պայօ մուգապիլինտէ թարապիտա վէ Պեօյիւք տերէ միւթէպէրանը թարաֆընտան տախի գօմանտան վէ զապթանը մամարէյհիմէպիր գիյաֆէթ վերիլէճէկինտէն, իճրատ թէտարիքաթ իչիւն Հօպարթ վէ Պեյգըը բաշալար վէ պաղը սեֆարէթ ասքէրի մէմուրլարընտան միւրէքքէպ պիր գօմիթէ թէչքիլ օլունմուշ տըր։

Աթիտէքի էվրագը բէսմիյէ՝ տէրճի դիմիրնտա Մաթպուաթ իտարէի պէհիյէսի ճանիպինտէն մաթպասմըզա թէպլիղ օլունմուշ տըր։

Հոդուրը սոնի վէ էֆէնտիբենանիյէ

Շու իւչ այ զարֆընտա Սիվազ վիլայէթինտէ իքի եիւզ սէքսէն ղասապ, վէ 36 մէճրուհ վէ օն իքի մագթուլ վուգու պուլմուշ իտու։ կի էրմէնի կազէթալարընտան նագլ իլէ ումում Տէրսաատէթ կազէթալարը եազմըշ տըր։ Հալպու քի, չաքերլերի պիր մահտան պէրու տաիրէի վիլայէթի տէվրու թէֆթիշ էթմէքտէ օլտուղումտան, պու միսիլու վուգուաթը ազմէմ գաթան իչիտիրմէմիշ տիր։ Թէք թիւք պաղը ատի ճինայէթլեր վուգու պուլսա պիլէ, ֆաիլլերինին թահարրի վէ տէրսէսթինտէ հիւքիմէթճէ գաթան թէրվիճի թերախի օլունմամագտա տըր։ Հալ պէյլէ իքէն, տաիրէի վիլայէթի պիր սալխանէի չեգաէթի չէքլինտէ իլան էթմէք իսթէեէնէր՝ էֆքեարը մաիսէի մուզրրլէրինի թերվիճ իչիւն նէյրը արաճիֆ վէ էքեաղիպ միւթատլարը օլան էրպապը քիզզ ու ազվէտէն իպարէթ օլմաղա, վէ սայէի գուտարեթվայէի խիլաֆէթբէնահիտ ասայիշը ումումի վիլայէթ մէրքէզը մանթուպատ պուլունընը. մաարուզ տըր։

Վուլէ Էլայէնը Օվլու
ՀԱԳԴԸ

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլէրի՝ ճումաա իրթէսի ագշամ Օրթաքէօյ պիր ազիմ Նորատուունկեան Ցակոբ էֆէնտինին խանէսինտէ միւսաֆիր օլմուշ վէ տիւնքի բաղար կիւնիւ գարլիկի մէզքիւրէ քիլիսէսինտէ Գուտտասը Շերիֆ Թագտիս իթմիշ վէ էրմէնի բէհապիյի հագգընտա միէսսիր պիր վազ վերմիշ տիր։ Իշպու զինէթը բուհանէյէտ Գեր. Խորէն եպիսկոպոս Լուսինեան իլէ Գեր. Վահան և եղիշէ վարդապետէր տէ սպասաւորութիւն իթմիշլէր տիր։

Գուտտասը Շերիֆ էնասընտա իքի Պուլկար բէհապինի քիլիսէտէ հազըր պուլունմուշլար տըր։

—

Պիլէճիքտէ վերկի Թահսիլի խուսուսընտա իճրաի չիտտէթ իտիլմէքտէ օլտուղունտան, Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերի Պապը Ալիյէ պիր թագրիր եազարագ հիւքիմէթը Սենիյէնին նազարը մերհամէթինի տավէթ իթմիշ տիր։

—

Գալաթա քիլիսէսի բաբազալրընա քիլիսէ սանտրըղընտան 200 ղր. մաաշ վերիմէսինէ տաիր պունտան ագտէմ կրօնային Ատեանըն վերտիկի պիր գարարը՝ Գալաթա Թաղական խորհուրդը չիմտիլէ գատար իճրա իթմէմիշ օլտուղընտան, պու՝ աէֆա Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերի՝ գարարը մէզքուրը մէզքիւր Թաղական խորհուրդա իլէթար իլէ իճրասընը թալէպ էթմիշ տիր։

—

Ցումաա էրթէսի կիւնիւ վարչական խորհուրդ Գալաթա խորհրդարանընտա Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերին թահթը բրյասէթինտէ իճթիմա իտէրէք, պաղը մէսաիլի միւհիմմէի միլլիյէ իլէ իշթիեղապ էթմիշ տիր։

—

Մուշ Առաջնորդը Գեր. Գրիգորիս եպիսկոպոս Ալէաթճեան ճումաա երթէսի կիւնիւ վարչական խորհուրդա կիտերէք Մուշ քաղաքացիներն ինթիխապը վէսիլէսի պաղը ազալար ելիյագաթսըզլրը իչիւն օրատա զուհուրա կէլէն իլթիլաֆը էֆքեար հագգընտա իյզահաթ վերմիշ օյմաղլա, Վարչ. խորհուրդ՝ իյզահաթը մէզքիրէյի թագտիր իլէ լիյագաթսըզլարը թասատիգ իթմէմէէ գարար վերմիշ, վէ Գաւառ. ժողովն ագաը վէ թասատիգ օլունմաեան աղալար եերինէ նիզամէն տիկէրլերինին ինթիխապը իչիւն Առաջնորդական փոխանորդ Աբժ. Տ. կարապետ վարդապետ թալիմաթ վերմիշ տիր։

Եէվմը մէզքիւրտէ մուսմիլէյհ Գեր. Գրիգորիս Սրբազան՝ Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերինին էմրի իւզերինէ Պապը Ալիյէ կիտերէք քէնտի տավասընընն նէ խուրէթ քէսպ իթտիկինի սիւալ իթտիկինտէ, հիւքիմէթը մահալլիյէյէ պաղը սիւալլեր վուգու պուլմուշ օլտուղունտան ճէվապլարընն վիրուտինտէ իյճապը իճրա օլունարագ քէնտիսինին սէրրան մահալը մէմուրիեթինէ կիթմէսի իչիւն էմր վերիլճէկինէ տաիր Պապը Ալիտէն ճէվապ ալմըշ տըր։

—

ԻԽԹԱՐ

Միացեալ ընկերութիւնն տիւնքի կիւն վուգու պուլան կնգր. ժողովի ճթիմանա տաիր եազտըղմըշ ֆրգրանընն՝ էօն սահիֆէսէ եէրիմիշ օլմասրղնտան պիզզարուր սոն սահիֆէյէ տէրճ իսիլտիկինի մաէլիթիպար պէեան իտէրիզ։

—

Պանգը Օսմանի թերճէմէ գալէմի միւէլլիֆի Սըվտճեան կարապետ էֆէնտիյէ Մեճիտիյէ նիշանընընն տէօրտիւնճի ռիթպէսինտէն պիր գրթասը իհսան պուլրուլտուղու պու կիւնքի նիւսէմիզտէ միւնտերիճ թէվճիհաթ ճէտվէլինտէ մաէլիթիպար պէեան կրիվմիշ տիր։

—

Եէնի գաբու քիլիսէսի բաբազալրընտան Արժ. Տ. Խաչատուր Տ. Գաբրիէլեան քահանանընն պաղգատէֆպար կիպի պու տէֆա տախի Փրկիչ խասթախանէսի իչիւն 250 օգգա էքմէք բարասը իանէն թորլամըշ օլտուղու խայրաթխանէի մէզքիւր Հոգաբարձութիւնը թարաֆընտան մաթպասմըզա խապեր վերիլմիշ տիր։

—

Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնըն սապգգ Գործադիր ժողովընն սէնէվի բաբօրթօսը պու հաֆթա նէյր իտիլմիշ օլտուղու կիպի, Դպրոցասէր Հայուհեաց ընկերութիւնն սապգգ Գործադիր ժողովընն սէնէվի բաբօրթօսը տախի տէրտէսթը թապ պուլունմագտա իմիշ։

ՀՐԱՒԷՐ

ԱՌ. ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՆ

Ազգային ժողովը նիստ ունիյա. ռաջիկայ Հինգշաբթի առաւօտ 10 սեպտ. ի Ղալաթիա։

Ատեանը պիտի բացուի ճիշդ ժամը 3ին և գոցուի 5 Կ.ին։

Հրաւիրեալ են երեսփոխան էֆէնտիները՝ իրենց ազգասիրական պարտականութիւնը կատարելու փութալ։

1881 սեպտ. 7

Պարտէպ Կ. Պոլսոյ
ՆԵՐՍԷՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ՕՐԱԿԱՐԳ

1° Ծրագիր թաղային մատակարարութեան օրինաց.—Շարունակութիւն վիճաբանութեան 'ի վերայ տեղակագրի Ատենապետաց Դիւանի։

2° Ընտրութիւն Քաղաքային Ատենի պակասեալ անդամոց։

—

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

Պանգը մէզքիւրը Գալաթա վէ Սթամպոլ շիւպէլերի՝ ալաֆրանկա Սեպտեմբերին 20նճի եարընքի սալը կիւնիւ եօրթու միւնասէպէթիլէ գաբալը օլաճագ տըր։

—

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

Ալաֆրանկա սեպտեմբերին 20 ինճի եարընքի սալը կիւնիւ Գրէտի Լիօնէ պանգասը գաբալը օլաճագ տըր։

—

Ս. Զ Դ

Հայազգի վկայեալ պատուաւոր բժիշկներէն Ակնաբոյժ Յոգթ Ազէմեան էֆէնտի, որ քանի ամսէ ի վեր ճանապարհորդութեան պատճառաւ Պոլսէն բացակայ կը գտնուէր, այս օրերս վերադարձած լինելով, ըստ առաջնոյն իրեն դիմող հիւանդները դարմանել պատրաստ է։ Մեհամէթճեան էֆէնտի ամեն օր ժամ 8—1

ԱՀՎԱԼԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ

Թունուզ մէսէլէսի կիթաիքճէ քէսպը էհէմմիյէթ իթմէքտէ տիր։

Ֆրանսըզլար եվվէլ էմրտէ եալընըզ ճէզայիրէ հէմհուտուտ պուլունան խորումիրլէրին մէմալիքի մէզքիւրէէ թասալուութ իթմէլէրինէ պիր նէթիճէ վէր. մէք իւզրէ, մէզքիւր այիրէթէ գարը սիլահա տավրանտրլար։ Ֆագաթ իշ խորումիրլէր գրթասընտա մահտուտ գալմայրզ, թա նէֆսը Թունուզ բայիթախթընա գատար իլէրի վարրլմասը՝ աշիքեար սուրէթտէ պէեան իթմիշ տիր քի, իշ պիր հիւքմը ճէզա մատտէսի օլմայրզ, եվվէլինտէն թէրթիպ իտիլմիշ բօլիթիգաճա վասի պիր բյանտան իպարէթ իտիւ։

Քէզալիք չուրասը տախի աշիքեար կէօրիւնմէքտէ տիր քի, պուբլանըն իճրասը կէրէք ասքէրիճէ վէ կէրէք բօլիթիգաճա ճիհէթլէր իլէ Ֆրանսա վիւքէլասընըն թախմին իթտիկի վէ եախօտ պիր պաշգասը թարաֆընտան կէօսթէրիլտիյի գատար գօլայ պիր չէյ տէ օլմատը։

Ֆրանսըզլար Թունուզ մէմալիքինէ կիրտիլէրինտէ, գուվվէթլի պիր տիւշմէն միւլքի զապթ իթմէք իչին միճէրրետ օլան մուհարեպէլէր կիպի էհէմմիյէթի հավի չու տուր տէյճէք պիր մուհարեպէ վուգու պուլմագսըզըն, կէրէք թրանսիր ասիլէրի վէ կէրէք Թունուզուն նիզամ ասաքիրի հէր թարաֆտա պէօյիւք պիր մուխալէֆէթ կէօսթէրմէքսիզին իլէրուլէմէքտէ օլան Ֆրանսըզ օրտուլարը հուզուրընտան կէրի չէքիլտիլէր, վէ ազ պիր միւտտէթ զարֆընտա թրանսիր մէմալիքի վէ Թունուզ բայիթախթը իլէ պազը ասքէրիճէ միւհիմմ նօգթալար։ Ֆրանսըզլարը զապթընա կէչտի։

Պու սուրէթլէ թրանսիր գրթասը գաթիէն զապթ վէ ճէզաերէ բպապթ իտիլտիքտէն պաչգա, Թունուզտա իտարէի հիւքիմէթ տախի խմէն Թունուզ պէյի եէտինտէ գալմըշ օլտուղու հալտէ։ Ֆիլէն Ֆրանսա տէվլէթի էլինէ կէչմիշ օլտուղունտան, Ֆրանսըզլար տրթրդ քէնտի արզուլարը քեամիլէն պաչա չըգմըշ ատտ իտէրէք ասքէրլէրինի տէ Ֆրէյտերբէյ կէրի ալմայա պաչատրլար։

Ֆագաթ Ֆրանսըզլարըն հիւքմի ասքէրի վէ իտարէի բօլիթիգիեէսի թահթընա կէչմիշ օլան մահալլէր՝ ճէզայիր հուտուտու իլէ Թունուզ չէհրի վէ սայիր պազը տէնիզ գրէրսը եէրլէրտէն իպարէթ օլուպ, իչերիլէրի վէ ալէխուսուս թարաղլուս վէ Մաղրըպ հուտուտլարընտա պուլունան մահալլէր սէրպէսթճէ ասրլարընը էլինտէ գալմըշ օլուպ, եվվէլ էմրտէ մէզքիւր ճիհէթլէրտէն պէօեիւք պիր թէհլիքէ միւշահտէ օլունմագտա տէյիլ իտի իսէ տէ, ասնրատան ասնրա իշ քէսպը ազամէթ իթմիշ, վէ հաթթա նարը իսեան ճէզայիր մէմալիքինէ տէ սրրաէթ իթմիշ օլտուղունտան, Ֆրանսըզլարը հալի աղրըլաշմաեա պաչլամըշ տըր։

Ագֆանիսթան ֆէթհինտէ, ինկիլիզլէրին քէնտի տիւշմէնլէրինի իշ եէրինէ գօյմայարագ բէք ազ պիր գուվվէթլէ մուհարեպէյէ պաչլամըշ, վէ անըն իչիւն պէօեիւք միւշքիլաթլարա տիւշար օլմուշ օլտուգլարը իչիւն, Ֆրանսըզլար Հինտիսթանտագի ինկիլիզ հիւքիմէթինի թայիպ իթմէքտէ իտիլէր։

Ֆագաթ Թունուզտա Ֆրանսըզլարըն այնի խաթասը, ինկիլիզլէրին ֆահթասընը պիր գաչ գաթ պասթրմըշ տըր։

Հագիգաթէն հէր վէճհ իլէ պու Թունուզ մէսէլէսի՝ իքինճի պիր Ագֆանիսթան մէսէլէսի օլմուշտըր՝

Անճագ չու ֆարգ վար տըր քի, Ագֆանիսթան՝ Թունուս մէմալիքի կիպի տէնիզ գրէրսը պիր մէմալիք օլմայրզ, մուամէլաթը ասքէրիյէ իչիւն բէք միւշքիլ վէ սարպ պիր մահէլլ օլտուղու հալտէ, պիր սէնէ զարֆընտա իքի տէֆա ֆէթհ օլունմուշ, վէ ինկիլիզլէրին այագ պասմըշ օլտուղլարը գրթալարտա եիւզլերճէ միլ ուզագլարա գատար ասրլարընը էսէրի պիլէ գալմըշ իքէն, չիմտի Ֆրանսըզլար իսէ, Արապ ասրլարընտան խէվֆ իթտիքլէրինտէն, քէնտի օրտուկեահլարընըն վէ հաթթա Թունուզ չէհրինին պիլէ չօգլուգ խարիճինէ չըգմայա իհթիրազ իթմէքտէ տիրլեր։

Մէչհուր տարը մէսէլ տիր։ պէօյիւք սէյլէեէնին պաչընա կէլիր։

Պունունլա, մահզա Ֆրանսըզլար մուվաֆֆագըյեէթ պուլամայարագ պաչլատրգլարը իչի պաչա չըգարամայաճագլար տըր տիմէք իսթէմէյիզ։

Ֆրանսըզլարըն տէյիլ Թունուզ կիպի ուֆագ պիր մէմալիքի, իլլա պիթիւն Ագֆրիգայը պիլէ ֆէթհ իթմէեէ իգթիտարլարը պուլունտուղու աշիքեար տըր։ Էկէր իշ եալընըզ գուվվէի ասքէրիյէեէ գալըր իսէ։

Էկէր պազըլարըն չիւպհէ իթտիքլէրի կիպի, Ֆրանսըզլարը, Թունուզըն խարիճինտէ տախի պազը թասավվուրլարը վար իսէ, պունուն իճրասը տէյիլ գուվվէի ասքէրիյէէ, իլլա պիր թագըմ բօլիթիգաճա թէրթիպլէրէ, եանի տէվլէթը Օսմանիյէ, Սպանիա, Իթալիա վէ ալէխուսուս Ինկիլթէրրա իլէ ուզաշմայա թապի պուլունմագտա տըր։ Վէ պուխուսուստա օլ գատար չէրբէչէք վէ միւշքիլ հալլեր վար տըր քի, խուսուսի իլէ մէճպուրիյէթ թահթընտա պուլունմուշ օլտուղումըզ իչիւն, չիմտիքի հալտէ պունլարըն թաֆսիլաթընա կիրիշմէքտէն սարֆը նազար իտէրէք, եալընըզ Թունուզտա տերքեար օլան ահվալը ասքէրիյէտէն պահա իթմէքլէ իքթիֆա իտերիզ։

Անճագ չուրասընը սէթր իտեմէյիզ քի, Թարապլուս ճիհէթինտէն իչին պիզէ տախի պուլաշմասընը մուճիպ օլաճագ պազը հալլեր, տէվլէթի Ալիյէնին հարքեաթը պասիրանէսի իլէ տէֆ իտիլիպ իսեանըն Թարապլուսա սիրայէթի վէ պու սէպէպլէ Ֆրանսընընը միւտախալէսի էօնիալընմըշ իսէ։ Մաղրըպ ճիհէթինտէ միւշքիլաթ տէֆ իտիլէմէմիշ տիր։

Մաղրըպ մէմալիքի եախօտ Ֆաս Բատիշահլըզը, Սպանիանըն թագարշըսընտա պուլունուպ, եալընըզ ճիպրալթար պօղազը իլէ այրըլմըշ օլարագ, հէման պու իքի մէմալիք պիր կիպի տիր վէ Մաղրըպա գուվվէթլի պիր էճնէպի տէվլէթ հիւքմ իթտիյինտէ, Սպանիա մէմալիքի թահթը թէհլիքէտտ պուլունաճաղընտան, Ֆրանսըզլարը օ թարաֆարա տա եաեըլմասը, հիչ պիր վէճհ իլէ Սպանիանըն իչինէ կէլմէեէճէյի թապի տիր։

Հալպու քի, ճէզայիր ասըլարը, Մաղրըպհուտուտունու քէնտիլէրէ սիրէր ալմագ իսթէտիքլէրինտէն, իլէրուտէ վուգու պուլաճագ պէօյիւք մուամէլաթը ասքէրիյէ հէնկեամընտա, էկէր եվվէլինտէն իչին էօնիալընմազ իսէ։ Ֆրանսըզլարը խրուվիրլէրի պէհանէ իտէրէք, Թունուզ հուտուտունը թէճավուզ իթտիքլէրի կիպի, Մաղրըպ հուտուտունու տա պասաճագլարը իհթիմալտէն պուլունտուղունտան, պիր միւշքիլաթ տախի Սպանիա իլէ չըգաճաղը մէլհուզ տըր։

Վագաա չիմտիքի հալտէ, Ֆրանսըզլարը՝ Ագֆրիգատա մէվճուտ պուլունան գուվվէթլերի, Արապլարը թա ուզագլարա գատար գօվլամաեա քեաֆի պիր հալտէ օլմատըզը իչիւն, պու կիւնքի կիւն Մաղրըպ թարաֆընտան տա պիր իշ չըգաճաղընտան գօրգուլմազ։ Ֆագաթ կէլէճէք իւք պահարտա, վէ պէլքի պունօն պահարտա պիլէ, Ֆրանսըզլար գուվվէի քիւլիյէ իլէ Արապլարըն իւզէրինէ տիւշէճէք օլտրգլարընտան, օլ վագրթ Արապլար տաեանամաեզպ Թունուզ վէ ճէզայիրտէն տիչրը հէմհուտուտ մահալլէրէ սըզընմագ իսթէեէճէքլեր, վէ Ֆրանսըզլարըն տախի, պունլարը էլլերինտէն գաչըրմամագ իչիւն մէզքիւր հէմհուտուտ մահալլէրէ թէճավուզ իթմէլերի լազըմ կէլտիկինտէ, իշ՝ Թունուզ վէճէզայիր իսեանը տահրէսինտէն տիչրը չըգարագ, պէօյիւք պիր էվրօբա մէսէլէսի հալինէ կիրէպիլիր։

Էկէր պու իհթիմալլէր գարչըսընտա, եվվէլճէ սըրաեա գօնուլմուշ պիր թերթիպ վար իսէ, օնա տէյճէճէյիմիզ եօգ։ Ֆագաթ էկէր չիմտիյէ տէկին կիզլի սուրէթտէ պիր թեսվիյէյի հալ թերթիպ իտիլմէմիշ, վէ եախօտ ազ պիր միւտտէթ զարֆընտա թէրթիպ իտիլէմէեէճէք իսէ, էօնիմիզտէքի իլք պահարտա թէքրարէն էվրօբանընն ասայիչը հալինէ խալէլ կէլէճէյինտէն գօրգուլուր։

Ֆրանսըզլար պիր քերրէ պուիչէ էլ վուրմուշ վէ օլ գատար իլերուսինէ վարմըշ տըրլար քի, հայսիյէթլերինի մուխթարաեա իլգա իթմէքտիզին իչտէն կէրի չէքիլմէլերի միւմքինսիզ տիր։

Հէր նէ տախի օլսա, կէրէք ճէզայիրտէ վէ կէրէք Թունուստա, Ֆրանսանընն հիւքմի ասքէրիսի գաթիէն հըսս իթտիրիլէճէք տիր։

Ֆրանսըզլար, պէօյիւք պիր իշ եէրինէ գօյմատըգլարը իչիւն, ազ պիր գուվվէթ իլէ միւպաչէրէթ իթտիքլէրի Թունուս իսթիլասընը իքմալէ վարտրմագ էչիւն, հէր նէվի ֆէտաքեարլըգլարը կէօղէ ալմաեա մէճպուր տըրլար։

Հավալարըն սըճագլըզը, վէ սիվարի ասքէրին գըլէթի՝ չիմտիքի հալտէ պէօյիւք պիր իշ կէօրմէեէ մանի օլուեօրլար։ Չիւնքի ասքէրին էբէյիճէ պէօյիւք պիր գըսմը, հավալարընն չիտաթիինէ տայանամայըզ խասթախանէլէրէ տօլտուրմուշ, վէ անճագ պիր գաչ եիւզ նէֆէր սիվարի ասքէրի պուլունմուշ օլտուղու հալտէ, պէօյիւք գըսմը սիվարիտէն օլան քիւլիյէթլի Արապ ասրլարը նէ՞ սուրէթլէ թաագիպ իտիլէպիլիր։

Շիմտիյէ տէկին Ագֆրիգատա պուլունմուշ օլան Ֆրանսըզ ասքիրինին մրգտարը 30,000 տէն ի պարէթ օլուպ, ազ վագրթտան պու մրգտարրն 100.000է իպաղ իտիլէճէյի մուհադագ կէօրիւնմէքտէ, վէ հավալար սէրինէնիպ, հարաքեաթը ասքէրիյէյէ գօյայըզ հուսուլէ կէլտիյինտէ, Արապլարըն մուգավէմէթինէ մէտարգալմըպ, օլսա օլսա էօթէ պէրի սէրսերի ֆրգալար իլէ Ֆրանսըզլարը եօրմալարընտան պաչգա էլէրինէ պիր չէյ կէչէմէյէճէք տիր։

Իշ պիր քերրէ Ֆրանսըզլարը Թունուզա սօգմամագտա իտի։ պունլար մէմալիքին իչինէ կիրտիքտէն սօնրա, արթըգ տիչրը աթըմալարընը տիւչիմէքլիյին ֆահտէսի եօգ տըր։

Պունլարը իչերիյէ սօգմամալը տիմէմիզ, մահզա գուվվէի ճէպրիյէ իլէ գարչը գօյմագլըզը անլաթմագ իսթէմէյիզ։ հէր քէս պիլիր քի պու միւմքինսիզ պիր չէյ տիր։ անճագ էճնէպինին Թունուզ մէմալիքի գարուսսունուն էչիրինէ պասմասընա վէսիլէ օլապիլէճէք սէպէպլէրի եվվէլինտէն մահվ իլլէմէլի իտի։

Արթըգ իչին էօնիւնիւ ալմագ դապկլ օլմատըզընտան, կէրէք պիհուտտ եերտէ եէնիտէն տէօքիւլէճէք օլան գանլարը, վէ կէրէք իհթիմալտէն պուլունան սահր հէր նէվի վագաալարը աղչօգ էօնիալընմասը իչիւն, հէր նէ սուրէթլէ Թունուզ մէսէլէսինին խիթամբէզիր օլմասընը թեմէնինի իտերիզ։

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԻՐԱՒՈՒԹԻՒՆ

(1217 Նոդբրդան դեվամ)

Հիմայ այստեղ իւրաքանչիւր անհատ լաւ մը քննելու և խղճի մը. տօք հրապարակական դատողութիւնը ընելով իրեն արդար և անաչառ վճիռը տալու է, նախ թէ՝ ո՞վ է մեղաւորը։ Մկրտիչ կաթողիկո՞ս, որ քանի քանի անգամ հրաժարեցաւ և չուզեց երբէք ընդունել ասանկ անուանական սին տիտղոս մը, որ ոչ ընդունողին պատիւ պիտի բերէր, և ոչ ալ ազգին օգուտ մը, թէ՝ զայն ընտրող ու վաւերացնող ժողովները և Ազգ. կեդր. վարչութիւնները։ Երկրորդ՝ ո՞վ է մեղաւորը. Մը. կըրտիչ կաթողիկո՞ս, որ Էջմիածնի եպիսկոպոս մ'ըլլալովը, կամայ ակամայ իրեն սրբազան կոչմանը հաճմատ ազգին կամքը ուորոշումը յարգել պարտաւորեցաւ, թէ ազգին ընդհանուր և վարչական ժողովները, որ Էջմիածնի եպիսկոպոսները անխտրաբար ընտրելի ցոյց տուաւ Կիլիկիոյ թեմական ընտրող ժողովոյն, ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ կաթողիկոսական օծումը կատարուելէն անմիջապէս ետքը իրեն յարգագան նամակը ուղղեց վեհ. կաթուղիկոսին Ս. Էջմիածնի նոյն աթոռոյ գերագահութիւնը ընդունելով ու յարգելով, (մինչդեռ նորին Ս. Օծութեան սրբազան պարտաւորութիւններ կարծեմ ըստ քաղաքաւարական և պատշաճից օրինաց համեմատ կանխել իւր հարապետական օրհնագրութեամբ) թէ նոյն իսկ ընդհանրական հայրապետը, որ զանազան անարդ բառերով վշտացոյց բոլոր կիլիկեցիները ու նոցա աթոռը ու աթոռակալը, և ցարդ ալ անընդհատ շարունակելու վրայ է թէ առ ինքն ղրկուող եպիսկոպոսացուներէն ուխտագիր առնելով այս մասին։ և թէ մինչև անգամ Մաշտոցի մէջ իբրև եկեղեցւոյ անխախտ կանոն մը տըպագրել տալով։ Ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ աթոռին գլխովին թէ նիւթական և թէ բարոյական ամէն մէկ միջոցներէ զուրկ ըլլալը յայտնելով, մինչդեռ ասոր վրայ ազգին ուշադրութիւնը կը հրաւիրէր խորհրդածութեամբ ազդու միջոցներ ձեռք առնուլ և օգտակար տնօրէնութիւններ ընել, թէ անոնք որ արդէն աթոռին ունեցած դարաւոր իրաւասութիւնները ալ ձեռքէն յափշտակելով լոկ վանահայրութեան մը աստիճան կ'իջեցուցէին զայն՝ ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ քանի քանի անգամներ գրաւոր կերպով աթոռոյն պայծառութեան չքեղութեան և վերակենդանութեան դարման ու միջոցները Ազգ. վարչութեան մանրամասնաբար նկարագրելով, անոնց տնօրէնութիւնը ու գործադրութիւնը նոյն իսկ վարչութենէ կ'խնդրագրէր, թէ յիշեալ Ազգ. Պատկ. վարչութիւնը, որ փոխանակ ասոնք 'ի նկատի առնելով պարտ ու պատշաճը 'ի գործ դընելու, բնաւ սոյն գրաւոր տեղեկագրութեանց կարևորութիւնը չ'տալով հեռազեռէ ստէպ ստէպ սաստիկ հրամաններ և միանգամայն սպառնալիքներ կուղղէր թէ «անմիջապէս աթոռը երթաս նըստիս անպայման կերպիւ թէ անօթի, թէ ծարաւ, և թէ անգործ, և թէ ամեն մէկ վտանգներու ինքզինքդ ենթարկելով»։ Ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթուղիկո՞ս որ վերջապէս յուսաբեկ ըլլալով կեդր. վարչութեան կիլիկիոյ նըկատմամբ ընելիք նպաստաւոր տնօրէնութեան յապաղումէն, թեմական ժողով մը կ'կազմէ զարժանն տնօրինելու համար, և նոյն ժողովը խորին խորհրդածութեամբ տեղեկագիր մը կը շինէ, և կը յանձնէ զայն Մկրտիչ կաթողիկոսին որ անձամբ մատուցանէ առ Ազգ. կեդր. Պատկ. վարչութիւնն, և Մկրտիչ կաթողիկոսն Պոլիս կուգայ, և զայն տեղեկագիր կը մատուցանէ կեդրվարչութեան անմիջական ազդեցութեան տնօրէնութիւն մը ըլլալու մեծ վստահութեամբ, թէ անոնք որ խել մը նորանոր գրութեամբ հաւատաքննական խնդիրներ ու պայմաններ առաջարկելով՝ այս ասիճան կնճռոտեցին գործը։ ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ Էջմիածնի նախագահութեան բուն իսկ սկզբունքը ընդունելով՝ նորա հանգուցեալ երջանկայիշատակ նախկին հայրապետները կյիշատակէ, բայց ներկայինը ընդդէմ միութեան ազգին և օրինաց Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ ըրած հակառակութեանց և թշնամանաց համար խղճի մտօք չի կրնար ըսել թէ «չնորհեսցէ զա մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ», թէ նորա պնդողները որ գոնէ 'ի հաճոյս ժողովրդեան պէտք է յիշենք նորա ամենաբարձր անունը, որ բացարձակապէս այն ահաւոր պատարագի մէջ կեղծաւորիլ ըսել է. ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթուղիկո՞ս, որ վեց եօթը ամիս, անանկ պանդուխտ քահանայի մը պէս երեսի վերայ մնալով, չարունակ կ'գրէ ու կիսոսի ամենայն թախանձանօք, թէ ժամայաաչ ինչ պատասխան տալ որ կը կամին յիշեալ թեմական տեղեկագրին, չնորհ ընեն, զի երթայ իրեն անտերունչ հօտին քով՝ որ միշտ հայրական խնամոց և հովանաւորութեան կը կարօտի, թէ Ազգ. Պատկ. վարչութիւնը, որ մեկ կողմէն «զինչ և գրեցի գրեցի» ըսելով՝ միևնոյն իրեն տուած կրօնական որոշման վրայ ամենայն զօրութեամբ կանգնէ, և միւս կողմէն ալ, այսօր այս ինչ տեղ պիտի ժողովուինք, վաղը պիտի որոշենք, միւս օրը պիտի տնօրինենք ևն. ևն. ըսելով վեց՝ եօթը թը ամիս ասանկ ձանձրացնելէն և շատ մն ալ Նիւթական և բարոյական վնասներ հասցուցնելէն ետքը, առջի առաջնորդական ծրագրէն ոչ շատ տարբեր ծրագիր մը միայն կը ղրկէ, և բուն իսկ կենսական խնդրոց վրայ երբէք գոհացուցիչ տնօրէնութիւն մը չըներ. ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ եօթը ութը ամիս ամբողջ կսպասէ, թէ գէչ. աղեկ պատասխան մը ստանայ Ազգ. վարչութենէ, և այն ինը տարիի վեր չ'առնուած կաթողիկոսական դէրմ ու նիշանը առնուելով գոնէ յանձնուի իրեն. բայց երբէք հոգ չի տարուիր այս մասին, թէ այն՝ որ ինքը առնել չուզեր, և երբ որ ալ ուրիշ միջոցաւ կառնուի յիշեալ դէրմը, որ բընականաբար նշանն ալ պիտի առնուեր՝ յանկարծ կը բռնկի և հոր ու կայծակ չ'թողուր կը տեղացնէ խեղճ կաթողիկոսի գլխոյն վերայ թէ սպառնական «ֆուլմինոսներով» թէ խստապահանջ պատգամաւորներով, և թէ զանազան անտեղի լրագրական հրատարակութիւններով, որպէս թէ այն կերպով յետս կորզէ անոր ձեռքէն նոյն դէրմը, ո՞վ է մեղաւորը, Մը կրտիչ կաթողիկո՞ս, որ որքան ալ անարգուեր ու նախատուեր է, դարձեալ միշտ աշխատեր է որ քաղցրութեամբ և համաձայնութեամբ լմնայ գործը, որ միշտ ազգին շահը յարգել եղած է իրէն սկզբունքը, թէ նա որ եղած օրէն ի վեր խստութեամբ և ըստ պառնալեօք վարուեր է նորին Սրբազնութեան հետ իբրեւ տեր մը ընդ ծառայի, իշխող մը ընդ իշխեցեալը, և մինչեւ այս կետիս ալ նոյնպէս կը վարուի գերիշխանաբար, և բարեմիտ հասարակութիւն ալ այնպէս կարծեցնել կուտայ՝ որպէս թէ Մկրտիչ կաթողիկոս ազգային միութեան թշնամի՝ անխաղաղասէր և փառասէր մէկն ըլլայ, մինչդեռ նա միշտ ազգին օգուտը և ապագան բարւոքելու խորհրդածութեամբ զգածեալ է. ի վերջոյ ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկոս՞, որ ի մանկութենէ մինչև ցայսօր Քրիստոնէական Ս. հաւատոյ և Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ օրինաց և կրօնից ամենայն անձնուիրութեամբ նախանձախնդիր և պաշտպան եղած է, որ զինքը ի մտոյ ճանչցողները կրնան խղճի մտօք վկայել, թէ՝ անոնք որ անխղճաբար ամեն մէկ սեւ զրպարտութիւնները ըրին։

Այս է արդեօք ազգի մը իրեն կրօնապետին ընելիք յարգը՝ պատիւը ու զանազան աշխատութեանց փոխարէն հատուցումը ու վարձատրութիւնը . . . .

Արդ՝ ահա այժմ ամենայն ինչ մերկապարանոց կը ներկայացուի սոյն համառօտայարարութեամբ ընդհանրութեան առջև, որ ամենայն անաչառութեամբ և ողջմտութեամբ, դարձունելով իրենց խորին ուշադրութիւնը սոյն փափուկ խնդրոյն վրայ, յայտնեն հրապարակաւ իրենց լուրջ դատողութիւնը, որ խնդիրը պարզուելով արդարութիւնը և անիրաւութիւնը ծանուցուի յանդարութիւն արտից համայն Հայ ժողովրդականաց։

Ակնարկող Ոմն

ՀԱՑ ԱԶԳԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԵՒ ՆՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՔ

«Նոցա որք տգէտ են, ուսուցէք որքան աւելի բան որ կրնաք. ընկերութիւնն յանցաւոր է եթէ ձրի կրթութիւն չըտայ, պատասխանատու է գիւղերին համար զոր կը գործէ։» Վ. Իկնօ

Դ.

Թէ ինչ պայմաններով կրնայ կարարուել Հայաբնակ գաւառաց գնդական բարօրութիւն։

Տակաւին չէ վերջացած կրթութիւնն Ռուսերէն անուամբ սկսեալ ազգակիր վիճաբանութիւնն, որ ընդ մէջ մահկանացուաց տեղի կ'ունենայ,— հանկառակ լեզուապայքարին որ դեռ միջև կատարուեցաւ և որ գուցէ վերջանկըսի Գրիկոն ֆրդիրու հեղինակին նոր հրատարակութեանն առթիւ։ Անօգուտ չեղաւ ապաքէն լեզուի խնդրոյն վերայ բանակռիւն, որ ևս առաւել հաստատեց Գրաբարին անմահ մեծութիւնն և Աշխարհաբարին անուն կնդանութիւն։ Անօգուտ չը պիտ' ըլլայ կրթութեան վրայ բանակռիւն ալ, զի հաստատուեցաւ արդէն որ ռուսերի ետեւէ կը վազեն նոքա որք արհեստավարժութենէն միայն կը սպասեն ազգաց բարգաւառումն։ Այլ, որպէս ըսի, արհեստավարժութեան արդեանքը կը շարունակեն ներկել կենդանին և վառառել զայն իբրև նոր կենդանի՝։

Գարգամիտք ոմանք կը խաբուին, և կ'ըսեն հացի փաստաբաններ լուն հետ.

«Մեք ալ կրթութիւն պիտի պահանջենք ամենէն յառաջ, եթէ Հայաբնակ գաւառք Բուսմելիի մէջ գտնուէին. Եւրոպական Տաճկաստանի մէջ, կրթութիւնն՝ Արևմտեան ազգաց ու նոյն իսկ Ռուսաց համակրութեան ու հովանաւորութեան արժանանալու բաւական տիտղոս մ'է։ Բայց Ասիոյ մէջ. . . այն անտեսանելի ու անհըպելի Ասիան մէջ. . . : Կը հաւատաք որ Անկիան կամ ո և է Եւրոպական պետութիւն ըզմեզ անկեղծորէն կը սիրէ և Հայաբնակ գաւառաց բարեկարգութեան, Հայոց բարօրութեան համար երբէք բան պիտ' ընէ։ Հայք հարստանալով միայն պիտի կրնան բարօրութեան հասնիլ. ոչ թէ հարստութիւնն կրթութեամբ կ'ըստացուի, այլ կրթութիւնն հարստութեամբ կը ստացուի. . . : Թողէք առ այժմ Հայաստանի մանկանց մըտաւոր մշակումն. և թողէք ազատ՝ Հայ պատանիներն որ երթան մշակեն Հայոց արտերն։ Մինթէ մանագէ՞ք կը պակսին. ահա Սթմարտեան, Ամասեան, Թիւրսիզեան, Սիրունեան պահարտա պիտի, ֆրանսրզլար գուվվէի քիւլիյէ իլէ Արապլարըն իւզէրինէ տիւշէճէք օլտրգլարընտան, օլ վագրթ Արապլար տաեանամաեզպ Թունուզ վէ ճէզայիրտէն տիչրը հէմհուտուտ մահալլէրէ սըզընմագ իսթէեէճէքլեր, վէ Ֆրանսըզլարըն տախի, պունլարը էլլերինտէն գաչըրմամագ իչիւն մէզքիւր հէմհուտուտ մահալլէրէ թէճավուզ իթմէլերի լազըմ կէլտիկինտէ, իշ՝ Թունուզ վէճէզայիր իսեանը տահրէսինտէն տիչրը չըգարագ, պէօյիւք պիր էվրօբա մէսէլէսի հալինէ կիրէպիլիր։

Էկէր պու իհթիմալլէր գարչըսընտա, եվվէլճէ սըրաեա գօնուլմուշ պիր թերթիպ վար իսէ, օնա տէյճէճէյիմիզ եօգ։ Ֆագաթ էկէր չիմտիյէ տէկին կիզլի սուրէթտէ պիր թեսվիյէյի հալ թերթիպ իտիլմէմիշ, վէ եախօտ ազ պիր միւտտէթ զարֆընտա թէրթիպ իտիլէմէեէճէք իսէ, էօնիմիզտէքի իլք պահարտա թէքրարէն էվրօբանընն ասայիչը հալինէ խալէլ կէլէճէյինտէն գօրգուլուր։

Ֆրանսըզլար պիր քերրէ պուիչէ էլ վուրմուշ վէ օլ գատար իլերուսինէ վարմըշ տըրլար քի, հայսիյէթլերինի մուխթարաեա իլգա իթմէքտիզին իչտէն կէրի չէքիլմէլերի միւմքինսիզ տիր։

Հէր նէ տախի օլսա, կէրէք ճէզայիրտէ վէ կէրէք Թունուստա, Ֆրանսանընն հիւքմի ասքէրիսի գաթիէն հըսս իթտիրիլէճէք տիր։

Ֆրանսըզլար, պէօյիւք պիր իշ եէրինէ գօյմատըգլարը իչիւն, ազ պիր գուվվէթ իլէ միւպաչէրէթ իթտիքլէրի Թունուս իսթիլասընը իքմալէ վարտրմագ էչիւն, հէր նէվի ֆէտաքեարլըգլարը կէօղէ ալմաեա մէճպուր տըրլար։

Հավալարըն սըճագլըզը, վէ սիվարի ասքէրին գըլէթի՝ չիմտիքի հալտէ պէօյիւք պիր իշ կէօրմէեէ մանի օլուեօրլար։ Չիւնքի ասքէրին էբէյիճէ պէօյիւք պիր գըսմը, հավալարընն չիտաթիինէ տայանամայըզ խասթախանէլէրէ տօլտուրմուշ, վէ անճագ պիր գաչ եիւզ նէֆէր սիվարի ասքէրի պուլունմուշ օլտուղու հալտէ, պէօյիւք գըսմը սիվարիտէն օլան քիւլիյէթլի Արապ ասրլարը նէ՞ սուրէթլէ թաագիպ իտիլէպիլիր։

Շիմտիյէ տէկին Ագֆրիգատա պուլունմուշ օլան Ֆրանսըզ ասքիրինին մրգտարը 30,000 տէն ի պարէթ օլուպ, ազ վագրթտան պու մրգտարրն 100.000է իպաղ իտիլէճէյի մուհադագ կէօրիւնմէքտէ, վէ հավալար սէրինէնիպ, հարաքեաթը ասքէրիյէյէ գօյայըզ հուսուլէ կէլտիյինտէ, Արապլարըն մուգավէմէթինէ մէտարգալմըպ, օլսա օլսա էօթէ պէրի սէրսերի ֆրգալար իլէ Ֆրանսըզլարը եօրմալարընտան պաչգա էլէրինէ պիր չէյ կէչէմէյէճէք տիր։

Իշ պիր քերրէ Ֆրանսըզլարը Թունուզա սօգմամագտա իտի։ պունլար մէմալիքին իչինէ կիրտիքտէն սօնրա, արթըգ տիչրը աթըմալարընը տիւչիմէքլիյին ֆահտէսի եօգ տըր։

Պունլարը իչերիյէ սօգմամալը տիմէմիզ, մահզա գուվվէի ճէպրիյէ իլէ գարչը գօյմագլըզը անլաթմագ իսթէմէյիզ։ հէր քէս պիլիր քի պու միւմքինսիզ պիր չէյ տիր։ անճագ էճնէպինին Թունուզ մէմալիքի գարուսսունուն էչիրինէ պասմասընա վէսիլէ օլապիլէճէք սէպէպլէրի եվվէլինտէն մահվ իլլէմէլի իտի։

Արթըգ իչին էօնիւնիւ ալմագ դապկլ օլմատըզընտան, կէրէք պիհուտտ եերտէ եէնիտէն տէօքիւլէճէք օլան գանլարը, վէ կէրէք իհթիմալտէն պուլունան սահր հէր նէվի վագաալարը աղչօգ էօնիալընմասը իչիւն, հէր նէ սուրէթլէ Թունուզ մէսէլէսինին խիթամբէզիր օլմասընը թեմէնինի իտերիզ։

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԻՐԱՒՈՒԹԻՒՆ

(1217 Նոդբրդան դեվամ)

Հիմայ այստեղ իւրաքանչիւր անհատ լաւ մը քննելու և խղճի մը. տօք հրապարակական դատողութիւնը ընելով իրեն արդար և անաչառ վճիռը տալու է, նախ թէ՝ ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ քանի քանի անգամ հրաժարեցաւ և չուզեց երբէք ընդունել ասանկ անուանական սին տիտղոս մը, որ ոչ ընդունողին պատիւ պիտի բերէր, և ոչ ալ ազգին օգուտ մը, թէ՝ զայն ընտրող ու վաւերացնող ժողովները և Ազգ. կեդր. վարչութիւնները։ Երկրորդ՝ ո՞վ է մեղաւորը. Մը. կըրտիչ կաթողիկո՞ս, որ Էջմիածնի եպիսկոպոս մ'ըլլալովը, կամայ ակամայ իրեն սրբազան կոչմանը հաճմատ ազգին կամքը ուորոշումը յարգել պարտաւորեցաւ, թէ ազգին ընդհանուր և վարչական ժողովները, որ Էջմիածնի եպիսկոպոսները անխտրաբար ընտրելի ցոյց տուաւ Կիլիկիոյ թեմական ընտրող ժողովոյն, ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ կաթողիկոսական օծումը կատարուելէն անմիջապէս ետքը իրեն յարգագան նամակը ուղղեց վեհ. կաթուղիկոսին Ս. Էջմիածնի նոյն աթոռոյ գերագահութիւնը ընդունելով ու յարգելով, (մինչդեռ նորին Ս. Օծութեան սրբազան պարտաւորութիւններ կարծեմ ըստ քաղաքաւարական և պատշաճից օրինաց համեմատ կանխել իւր հարապետական օրհնագրութեամբ) թէ նոյն իսկ ընդհանրական հայրապետը, որ զանազան անարդ բառերով վշտացոյց բոլոր կիլիկեցիները ու նոցա աթոռը ու աթոռակալը, և ցարդ ալ անընդհատ շարունակելու վրայ է թէ առ ինքն ղրկուող եպիսկոպոսացուներէն ուխտագիր առնելով այս մասին։ և թէ մինչև անգամ Մաշտոցի մէջ իբրև եկեղեցւոյ անխախտ կանոն մը տըպագրել տալով։ Ո՞վ է մեղաւորը, Մկրտիչ կաթողիկո՞ս, որ աթոռին գլխովին թէ նիւթական և թէ բարոյական ամէն մէկ միջոցներէ զուրկ ըլլալը յայտնելով, մինչդեռ ասոր վրայ ազգին ուշադրութիւնը կը հրաւիրէր խորհրդածութեամբ ազդու միջոցներ ձեռք առնուլ և օգտակար տնօրէնութիւններ ընել, թէ անոնք որ արդէն աթոռին ունեցած դար

եան, Կրտիկեան Էֆէնտիներն, որք վկայեալ հողագործներ են. առաքցէք զայնս Հայաստանի դաշտերուն մէջ, որպէս զի Եւրոպական նորագոյն եղանակներով գաւառացի մանկան ու գաւառացի ժողովրդեան հողագործութիւն ուսուցանեն։ Հողագործութեամբ, այո՛, Էրզրումեան Պարոններ ու Տէրէնտէրեան Էֆէնտիներ, հողագործութեամբ պիտի փրկուի մեր ազգն, այսպէս փրկուեցան համայն ազգերն։ Եւ հին աշխարհին ժողովուրդք—զի մեզ ալ պատմութիւն ու գրականութիւն գիտենք—հին աշխարհին ժողովուրդք այնքան երախտագիտութեամբ լցուեցան հողոյն բարեացն համար, մինչ զի աստուածացուցին առաջին մշակներն և մշակական տօներ հաստատեցին. հին բանաստեղծներն այնքան նախանձ կը բերէին մըշակաց ու հովուաց կեանքին, մինչ զի գերահրաշ քերթուածոց մէջ զայն երգեցին։ Եւ միթէ՞ տնտեսագէտք—զի մեք ալ գիտենք քաղաքական տնտեսութիւն—միթէ տնտեսագէտք չե՞ն հաստատեր և տիեզերք չե՞ն վկայեր թէ հողագործութենէն կախումն ունին ընդհանրապէս արհեստք և առևտուրք, հետևաբար և մարդուս մարմնական առումն ու բարոյական զարգացումն. ո՞չ ապաքէն հողագործն է որ արհեստագործին կուտայ մեծաւ մասամբ նախնական նիւթերն, զորս կը կերպանձրդեն ու կը կերպարանափոխեն արհեստաւորք (սարքիչք) և արուեստագէտք (սարքիչք). ո՞չ ապաքէն մշակն արհեստագործին գործ կը մատակարարէ, մշակութեան գործիքներ ու մեքենաներ խնդրելով ի նմանէ. ո՞չ ապաքէն փոխադրութեան ու վաճառման համար՝ վաճառականն ամենամեծ մաս մը նիւթոց կ'առնու հողագործէն, և փոխադրած գործիք ու աղբ կը բերէ մշակին։ Իրաւամբ ըսուած է թէ առանց հողագործութեան հաց չը կայ, առանց հացի մարդ չը կայ, ընկերութիւն չը կայ, քաղաքակրթութիւն չը կայ, արհեստ չը կայ։ Ամենամեծ իրաւամբ ըսած է մեծն Սիւլլի թէ՝ «Հողագործութիւն սա Իշխանութիւն Պերսոնիան երկու ոտիներն են։»

* * *

Համբուրե՛մ այդ ստինքներն։ Այլ վայրկեան մ'ինձ մտիկ ըրէք, ո՛ նորագիներ, ո՛ բարեկարգիներ, ո՛ լուսաւորիչներ...։ Ես արդէն երկար խօսեցայ, սակայն երկարագոյն դուք խօսեցաք. վերջին անգամ մ'ալ ինձ մտիկ ըրէք։—

Հայաստանի տնտեսական վիճակն բարուոքելի է։ Այլ տեսնենք, զո՞րն ունիք այն միջոցներէն, որովք միայն կրնայ բարուոքիլ Հայաստանի տնտեսական վիճակն։ Կը յորդորէք գաւառաբնակ Հայերն որ չուսանին, այլ որ աշխատին միայն, միմիայն աշխատին։ Կանկ առնունք, այս աղխատանքն բաւին վրայ։ Եւ նախ յայտնեմ ձեզ որ այդ իմ ալ փափաքս է թէ՝ գաւառացի ժողովուրդն աշխատի, հերկէ հողն, արհեստներ գործէ, վաճառականութիւն ընէ, շուկամարաններ ու գործարաններ ու դրամատուններ ունենայ։ Քանի որ Հայաստանի հողն արգաւանդ է, կը փափաքէի որ իմ Հայրենեացս հողն արտադրէր գէթ այնքան բերք՝ որքան կ'արտադրէ Ֆռանսա, մնաւոր իմ հայրենեացս հողն։ Քանի որ աղգս արհեստից ու արուեստից այն աստիճան ընդունակութիւն ունի, մինչ զի Տիեզերական արուեստահանդիսից մէջ Հայ արհեստաւորաց ու արուեստագիտաց դաստակերտք ոսկեայ շքադրամաց կ'արժանանան, կը փափաքէի որ արհեստք այնքան ծաղկէին Հայաստանի մէջ, մինչ զի Հայն Արևելեան ժողովրդոց մեծաւ մասամբ հայթայթէր իւր արհեստական պիտոյքն, որք այսօր Եւրոպացին մեզ կը մատակարարուին։ Քանի որ իմ Հայերս՝ հին ու նոր աշխարհին մէջ մեծ համբաւ ստացած են վաճառապահութեան համար, կը փափաքէի որ ևս առաւել ընդարձակուէր Հայոց վաճառականութիւնն, և Հայք հաստատէին վաճառատուններ Պոնտոսի ու Միջերկրականի ափանց վրայ, ու մինչև Բարեյուսոյ Գլուխն երթևեկէին Հայոց վաճառաբարձ նաւերն։ Ամեն ազգասէր Հայու տենչանքն է այս։ Այլ մեր այս իղձերն իրացնելու համար միթէ բաւակա՞ն է կամ միթէ հարկաւո՞ր է Տիղմսէն ի Կոստանդնուպոլիս անները-դաշնակ ձայներով լեցնել, Հայկական հաստատութիւններն եկեղեցական, Հայ գործիքներն թիմոթ թէրզոս, Հայ ժողովուրդն խիստ ածականներով մըկրտել. Հայաստանի տնտեսական վիճակն միթէ կրնա՞յ բարուոքիլ, եթէ քայքայենք մեր կրթական երկսեռ ընկերութիւններն, եթէ քնքշենք մեր Սահմանադրութիւնն, եթէ ցրուենք մեր Երեսփոխանական ժողովն, եթէ փակենք Ազգային մատենադարանն, եթէ խափանենք Թէրզիմանն ու Մասիսն(1)—որք կը մերժեն Նիկողոսեանին յիշոցապարար յօդուածներն—. եթէ Սարայ-Պուռնիէն ծովնեռենք մեր տպարանաց տառերն ու մամուլներն՝ որպէս հեթանոս Յոյնք՝ քրիստոնէութիւնն ընդունելէ յետոյ՝ նետեցին իրենց կուռքերն. եթէ վերջապէս այրենք ըր ինչ պաշտեցինք. ոչ՝ այրենք ըր ինչ այրեցինք. այսինքն այրենք ինչ զոր հաստատուած և զոր ինչ հրատարակուած է Կոստանդնուպօլսոյ մէջ և պաշտենք... Պարոն Գրիգոր Նիկողոսեանն, և իւր սուրն որ փթացած է, և իւր գրիչն զոր տղմի մէջ կը թաթախէ, և իւր վարդապետութիւններն զորս անտարակոյս Քօլչօլէն (2) քաղած չէ։ Պիտի բարուոքէ՞ Հայաստանի տնտեսական վիճակն, եթէ՝ որպէս կը քարոզէ Ռուսահայ զինուորին համախոհ Թրքահայ բժիշկն՝ Հայաստան մանուկներ յուղարկէինք օրք անդ վարժապետաց յաջորդէին. եթէ Վարչութիւնն ու Միացեալ ընկերութիւնք միաբան հրահանգ ղրկէին վարժապետաց ու վարդապետաց որ նախ երթան արհեստի վարժուին ու յետոյ կրթեն Հայ մանկտին, ու յետոյ պահպանեն Հայաստանեայց եկեղեցին...։

Այս անդրդիհեղեան կարգադրութիւններով ու հրահանգներով ու քարոզութիւններով պիտի կրնա՞ր բարուոքիլ Հայաստանի տնտեսական վիճակն. եթէ Հայաստանի պատկերին կամ աշխարհացոյցին վրայ գծագրէինք այն երկու ստինքներն զորս յիշեցի Սիւլլէն, միթէ Հայաստան իրօք այդ ըստինքներով պիտ՝ օժտուէ՞ր։

Ո՛հ, ոչ անշուշտ. ուրեմն ինչպէ՞ս կրնար բարուոքիլ գաւառացւոց տնտեսական վիճակն. ի՞նչ պայմաններ հարկ էին, ի՞նչ միջոցներու հրաժեշտ էին որք արդիւնաւոր գործէին գաւառացի Հայոց աշխատանքն. Տեսնե՛նք։

(Շարունակելի)

ԳՐԱՍԷՐ ԱՏՈՄ

---

(1) Հէր նէ գատար Գրասէր Ատամ էֆէնտի Մասիսի պու խուսուստա պիղէ թէրգիզ եթմիշ իսէ տէ, պունտա պիրքա եանըլմըշ օլտուղունու քէնտիսինէ աճիզանէ եխթար իսէրիզ. ղիրա Մասիսին պաղը եէնի պաշրնա կէլիպ, Գ. Նիկողոսիանցն յիշցապարար եանի քիփիւր տօյմասը պէնտլէրինի տահա տիւն մնաբսէղէ վէ ըէտտ եթմէյէ պաղլամշը տըր։ Թ. Ի.

(2) Քօլչօլէ՝ որ ղանֆակ կը նշանակէ՝ Ռուսաց ամենէն ազատական թերթն եղած է. սոսկալի եղած է մանաւանդ կառավարողաց բոլոր գործումներն ու կառավարելոց բոլոր վերքերն երևան հանելով։ Հարուածած է հանապազ՝ արհեստավարժութեան, այսինքն խաւարի կողմնակից Ռուս կառավարութիւնն, և հզօրապէս պաշտպանած է կրթական ու ազատական գաղափարներն, զորս եթէ ընդունէին Ճերմակ կայսերք, ապաքէն արդիւնք պիտ՝ ըլլայն Ոչնչականութիւնն, արդիւնք բռնապետական օրինաց ու հաստատութեանց։

Քօլչօլէ յայտագիրն էր խնդրել «Գիւղացւոց առհասարակ կալուածական իրաւանց շնորհումն. թաղային ինքնօրինութիւն. դասուց հաւասարութիւն. Ռուս օրինաց վերաքննութիւն. դիւանական բարենորոգում. դատաստանական բարենորոգում. խղճի ազատութիւն, մամլոյ ազատութիւն. ազատութիւն ԿՐԹՈՒԹԵԱՆ, վաճառականութեան, արհեստագործութեան. վարչութեան, ատենակալութեան և ոստիկանութեան փոխադարձ անկախութիւն. հաշուեկշռաց քննութիւն։» Սոքա յոյժ իրագործելի բարենորոգումներ են, ու թէթև գլուխ մը չկրնար նկատուիլ Քօլչօլէ խմբագրապետն, ընդհակառակն։ Ուստի Պարոն Նիկողոսեան իրօք պաշտելի անձ մը պիտ՝ ըլլար մեզ համար, եթէ Հայոց մէջ արձագանգ ըլլար Ալեքսանդր Հերզէնի լուսաւոր գաղափարաց, և ոչ քարոզ հանդիսանար Ռուսաց բռնապետական հաստատութեանց։

Մ. ՓՐԿԻՉ ԽԱՌԹԱԽԱՆԷՄԻ

Կ. Պոլիս 3 սեպտ. 1881

...Խ'բգիր Ցէր,

Ազգային Մ. Փրկչեան Հիւանդանոցի Հոգաբարձութիւնն, կը փութայ հրատարակել ձեր պատ. լրագրոյն միջոցաւ Օգոստոս ամսոյ նուիրատու ազգայնոց ցանկը.

Յովհաննէս էֆ. Մոստիչեան իւր հանգուցեալ մօրը Ննա աղկնոջ հոգւոյն համար	500
Գերմանացի Մ. Կիրտեղ, ձեռամբ Բուլճեան կարապետ էֆէնտիի	216
Մեծ մաքսի ձողաբարձ բեռնակիր եղբարք	150
Եէնիգաբուլի գաղղիմալ Մալաթիացի Յովհան. աղայէ խաղողի համար	124
Սիմէոն էֆ. Խանչէրեան խաղողի համար	108
Պօղոս էֆ. Բէլէկեան	40
Սերաստիոյ Խանթարօղ գիւղի ազգայինք	40
Գումգաբուի Տիգրանի սրճարանէ հացագին լր. ամսոյ	20
	1198

Տ. Ս. Մանուկեան, Յովսէփ Խաչատուրեան և ընկ. և Յովհաննէս Իւշգարընտչեան էֆէնտիք Ա. վիճակահանութենէ իրենց ինկած բաժինը 3 կոչիկ.

Մէկ քառաթև արծաթ ոսկեզոծ ձեռաց խաչ յիշատակ հանգուցեալ Տ. Գալուստ Աւագ քահանայ Միջագիւղի, որ նուիրած է դուսարը Մ. Էլմոնեայ.

Տիգրան էֆ. Գաբամաճեան, 78 հօխա խաղող.

Սամաթիացի Հաճի Աբիս աղա 90 հօխա խաղող.

Մեծ մաքսի ձողաբարձ բեռնակիր եղբարք, 5 հատ ոչխար, 76 հօխա բրինձ.

Սերաստիոյ Ուլաշ գիւղի ազգայինք, 1 ոչխար.

Սերաստիոյ Կոլան գիւղի ազգայինք, 2 ոչխար.

Սերաստիոյ Խանթարօղ գիւղի ազգայինք, 1 ոչխար.

Սերաստիոյ Պինկէօղ գիւղի ազգայինք, 1 ոչխար.

Նաև վերոյիշեալ 5 գիւղի ազգայինք 250 հօխա հաց.

Մեծ Նոր խանի սենեկապետք Սարգիս և Եղիա աղայք 1 ոչխար.

Գում գաբուցի Զափուր օղլու Յարութիւն աղա 3000 հատ միտիա.

Բարեսէր անձ մը 140 հատ միսիր.

Տիկին Ճ. Յովասափեան, 35 հօխա սաղոր.

Զաթալ խանի կոչկակար վարպետ Մ. Յակոբ աղա, 1 զոյգ չարուգա.

Զէօմլէքճի Յարութիւն աղա, 14 կտոր հողէ ամաններ.

Զէօմլէքճի Սիմոն աղա, 31 կտոր հողէ ամաններ.

Հոգաբարձութիւնս յիշեալ նուիրատու ազգայնոց իւր խորին շնորհակալիքն յայտնելով, կը սիրէ հաւատալ որ՝ սոցա օրինակին հետեւողներ կունենայ ի միութիւն թշուառ պատսպարելոց։

Մնամք յարգանօք

Ի դիմաց Հիւ. Հոգաբարձ.

Ատենադպիր Ատենապետ

Յ. Ֆինէրեան Մկ. Յակոբեան

ԻԱՆԷ

Հանգանակութիւն նուիրատոմսից Ղալաթիոյ Հայ պանդուխտ բեռնակիր եղբարց.

(1217 Նոյեմբերեան պէվմ)

	Արծ. Դրկ.
Կարապետ Գրիգորեան	5
Բարեսէր ոմն	5
Մանուկ Յովհաննէսեան	5
Յակոբ Աստուրեան	5
Վարդան Տարէնտէցի	5
Յակոբ Վանցի	5
Պօղոս Ղասարցի	5
Մանուկ Տիւրկէրեան	5
Յակոբ Պօյաճեան	5
Մկ. Պետրոս Հալէպցի	5
Սիմոն Պիլէթճի	5
Ալիքսան Խարբերթցի	5
Թագւոր Մ. Խորիկեան	5
Մաքսոս Ցանիկեան	5
Բարեսէր ոմն	5
Յակոբ Նախչիճեան	5
Յովհաննէս Թօխաթցի	5
Մարտիրոս Ադամեան	5
Ղազար »	5
Կարապետ »	5
Յովհաննէս »	5
Մարտիկ »	5
Նազարէթ »	5
Վարդան Մուշեցի	5
Յովհաննէս Մալխասեան	5
Յարութիւն Յովհաննէսեան	5
Նազարէթ Փթթեան	5
Նշան Թաշճեան	5
Մանուկ Կարապետեան	5
Մկ. Տուտու Տիկին	5
Պետրոս Եէնիխանցի	5
Մուրատ Մարեան	5
Թորոս Աթանասեան	5
Գրիգոր Խաչմանեան	5
Յարութիւն Գեղացի	5
Մելքոն »	5
Պետրոս Յովհաննէսեան	5
Բարեսէր ոմն	5
Համբարձում Անտոնեան	5
Գէորգ Խումարեան	5
Մինաս Էօրէճեան	5
Մկ. Պետրոս Խուպեան	5
Մարգար Սարգիսեան	5
Վարդան Բիւրքճեան	5
Դաւիթ Մնացականեան	5
Հայրապետ Մարեան	5
Կիւրեղ Տէրտէրեան	5
Մարկոս Մեսրովբեան	5
Մինաս Տիրացուեան	5
Պետրոս Շիշմանեան	5

(Տեվամ)

ԹԷՎՃԻՀԱԹ

Մուշ միւթէսարրըֆլըղը՝ Պայպուրթ (Բարերդ) միւթէսարրըֆլըղընան միւնֆասըլ Սիւլէյման բաշայա,

Սիւլէյմանիյէ միւթէսարրըֆլըղը՝ Հիճազ վիլայէթի մէքթուպճուսու սաղրդ Զիվէր պէյ է. ֆէնտիյէ,

Տիյարպէքիր վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ վիլայէթը մէղբիւրէ աշար նազրը սաղրդ Էմտէմ էֆէնտիյէ,

Այտըն վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ Ռումելիի Շարգի բուսուսմաթ միֆէթթիշի սաղրդ Զիհնի պէյ է,

Պէլկրատ սէֆարէթը Սէնիյէսի պաշ քիթապէթի՝ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի իլէ Բուսնուգ թիւճճար վէքիլի սաղրդ Միքայէլ էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տըր։

—

Մուսուլ վիլայէթի վալիսի սաղրդ Ազտիւլ-Նաֆի էֆէնտի հաղրէթլէրինէ թէպտիլէն պիրինճի Մէճիտի,

Թիմուր եօլլար մէսալիհի միւտիրի խայրի պէյ է իրինճի բիւթպէ Մէճիտի։

Հէնտէսէխանէի պէրրի Հիւմայունը տախիլիյէ միրալայը Իպրահիմ պէյ է թէպտիլէն իւչիւնճիւ Մէճիտի,

Պանդը Օսմանի միւֆէթթիշի Մ. Սմայիա թէպտիլէն իւչիւնճիւ բիւթպէ Օսմանի,

Պանդ թէրճէմէ դալէմի միւմէյիզի կարապետ Սրվաճեան էֆէնտիյէ միւճատտէտէն տէօրտիւնճիւ Մէճիտի նիշանը զէյնանը իհսան պույրուլմուշ տըր։

ՄԻԹՔԷՖԷՐՐԻԳԱ

Հայտնում սերկերտէսի Նէվրուզ նամ պիր իսլամ Արնաւուտընն Եանեատա իբէրմալիթէ նահիյէսինէ քեարի իզկար նամ գարիեէտէն 9 քիչի բէհն մազամընտա տաղա աշբրտրզընը Եանեատան վարիտ օլան խապէրլէրէ իսթինատէն պունտան ադտէմ եաղմըշ իտիք։

Էվվէլքի կիւնքի բօսթա՝ պու պապտէ ամթիտէքի թաֆսիլաթը կէթիրմիշ տիր։

Նէվրուզ նամ հայտնում սերկերտէսի՝ իզկարատան տաղա աշբրտրզը էշխաս միանընտա պուլունան Նիգօլանրն պաշընը քէստիրմիշ տիր։

Պատէհու Նէվրուզ՝ տիկէր էսիրլէրին իզկարատա պուլունան ագրապալարընա պիրէր մէքթուպ կէօնտէրիպ, էկէր իւչ կիւնտէն հայտնում չէթէսինէ 7,000 լիրա գատար պիր թախսիս ագչէսի կէօնտէրմէզլէր իսէ, մէրգում էսիրլէրին հէբսի տէ գըրըճտան կէչիրիլէճէյինի խապէր վէրմիշ տիր։

Նէվրուզ՝ չէթէսինին պաշընտա վէ ագրապասը իլէ պէրապէր պուլունտուղու հալտէ, տօսթ բէֆիգլէրի վէ եաթագլարը պուլունան Շահին պէյ Գօսթրէտի, Ճէլալէտտին պէյ Շիւնի վէ Մուխթար պէյ կօրօչիանին խանէլէրինտէ պայրամ եթմիշ տիր։ Իւչ կիւն չէնլիք իլէ պէրապէր իճրան միւզաքէրէ օլունտուգտան սօնրա, մէղբիւր չէթէ՝ իզկար գարիյէսինէ տօղրու իլէրլէյիպ, կիւնտիւզվագթը իչերի կիրմիշ վէ մէքթէպի մուհասէրէ եթտիքտէն սօնրա 8—10 եաշընտա 6 միւթէպէրան չօճուգլարընը տաղա աշբրմընշտիր։ Մուախխարէն մէղբիւր չէթէ՝ եաշը օլարագ տիկէր 3 քիչի տահա աշբրմիշ վէ պալատէ թարիֆ եթտիկիմիզ մագթուլ պու իւչ քիշիտէն պիրի պուլունմուշ տըր։ Պատէհու մէղբիւր հայտնում չէթէ՝ սիլիւբիսդադարիյէսինէ կիտէրէք, օրատա Զէնբօ նամ պիր հայտնում չէթէսի իլէ պիրլէշիպ միւթէպերանը էհալիտէն իւչ զաթըն խանէսինէ կիրմիշ վէ էվին էշեասընը եաղմայա վէրտիքտէն սօնրա, էյլենճէ օրմագ իւզրէ խանէտէ պուլունանլարա պաղը իչկէնճէ վէ եզկէթթ վէրտիկի կիպի, իքի իւչ կէնճ գարըլարընտա մէմէկլերինի եագմըշլար տըր։

Պու հայտնալար՝ էշեսի մաղսուպէլէրինի թօրպայրը, չարգըլար չաղըրարագ ինպիսաթ ու մէսրուրիյէթ ալամէթլերի օրմագ իւզրէ միւսելլահ օլտուգլարը Մարթինի Հէնրի թիֆենքէրինի հավայա պօշալթմըշլար տըր։

Էբիրտէ զանն օլունտուղունա կէօրէ, պու եէնի վագա հագգընտա Պաղը Ալի իլէ Հարպիյէ նէ զարէթինէ պիր բարօրթօ իրսալ օլունմուշ տըր։

Լաբին Եանեատա զանն օլունտուղունա կէօրէ, Տէրէպէյլերի ալիյհինտէ թէտապիրի չէտիտէ իթթիհազ օլունմամըշճա հայտնուլուզուն էօնիւ ալընամայաճագ տըր. գիրա տերէպէյլերինին չօղու պարատէ նագլ ու պէհան իթթիկիմիզ հայտնում պէօիւբէք. ինէ մուավենէթ իտիպ տնէրի մուհաֆազա իտէեօրլար։

Պու հաֆթա Էնկիւրիւ եօլու իւզերինտէ Օսմանը բօսթասը 20 Ֆիւրտէն իպարէթ օլան պիր հայտնում պէօիկիմնէ թէսատիֆ իտէրէք, մէրգում հայտնալար՝ բօսթանընն մուհաֆազասընա մէմուր օլան զապթիյէլերի պաղլատրդան սօնրա, բօսթա իթթարընը տա էօլտիւրիւպ էօլտիւրմէմէլերի իւզերինէ Ֆիւրտճէ մուզաքէրէ իթթիքէրինտէ, թաթար՝ թէրճիմանը Հէքէրլընը՝ էտէպիյաթընա հայրան օլտուղու պու լիսանը անլատըրընտան, քէնտիսինին պիր չօգ եվլատ սահիպի օլտուղունու վէ խուրճաքի ագչէնին տէ միրի ագչէսի օլտուգունու, վէ էկէր պու ագչէլի զասպ իթմէք իսթէրլէր իսէ, հիւքիւմէթին թագիպատը չէտիտէսինէ հէտէֆ օլաճագլարընը պէհան իտինճէ, Ֆիւրտէր՝ թաթարրն էնգարէ հիւքիւմէթինէ պու թէսատիֆի խապէր վէրմէմէսի իչիւն մէրգում եէմին իթթարէրէք, վէ նէ քէնտիսինէ վէ նէ տէ ագչէնէ տօգունմայարագ եաղասընը պրագմըշլար տըր։

Խուրճատա պուլունան ագչէ 60,000 ղրշ. օլուպ, թաթար պու ագչէնի Ֆիւրտէրին եէտը զասպընտան գուրթարտրգտան սօնրա քէյֆիյէթի տէ հիւքիւմէթը մահալլիյէնէ խապէր վէրմիշ օլտուղունտան, Էնգարա վիլայէթի թագիպը էշգընա իչին պիճճիմէ գայմագամլարա էմր վէրմիշտիր։

—

Պագը վէ Զէյմէտ հրսս օլունան սօն հարէքէթը արդըն թամ վուգուը էնասընտա Զանթա աասընտա եէրտէն գոյու պիր տիման չըգարագ սաաթլարճա ճէգիրէի մէգքիւրէլի պիւրիւմիշ տիր։

—

Բէնճէնպիհ կիւնիւ Ֆէնէրտէ պիր Ռում խանէսինէ խըրսըզ կիրէրէք 500 լիրալըզ գատար միւճէվհէրաթ վէ սաիրէ սըրդաթ իթմիշ օլտուղունտան, պէսլէմէնին գարտաշը իւզերինէ չիւպհէ օլունարագ մէրգում ախզ ու կիրիֆթ իթտիրիմիշ տիր։

—

Ինկիլթերրա թիճարէթ նէզարէթինին բարօրթօսընա կէօրէ, օգոստոս այընտա 32,601,098 ինկիլիզ լիրալըզ իտխալաթ վէ 22,180,695 լիրալըզ իխրաճաթ վուգու պուլմուշ սըր։

—

Ռուսիատա քեաֆին Ֆիէֆ չէհրինին թիւթիւն ֆապրիգասընա իշլէեէն 550 եահուտի ամէլէսինէ 15 կիւն զարֆընտտ չէհրը մէզքիւրէն չըգըպ կէթմէլերի իչիւն էմր վէրիլմիշ տիր։

—

Պօնա վէ Հէրսէյին Ալիթրիա թարաֆընտան իշղալի էնասընտա զուհուր իտէն իսեանտա քէսպը չէօհրէթ իթմիշ օլան Հաճի Լօյա նամ սերքէրտէ էլպէթթէ օգուսյանլարըմըզը խաթրընտան հէնուզ չըգմամըշ տըր։ Մէրգում բէյիս՝ իսեանը մէղքիւրընի թէսքինի սրբասընտա պաճաղընտան վուրուլուպ թութուլմուշ վէ անտէն սօնղրա նէ օլտուղունա տաիր մալիսմաթ ալընամամըշ իտի։

Պու տէֆա իշխիտիկինէ կէօրէ, Հաճի Լօյա քէնտի տիկէր Վանանտաչարընտան պաղթիեար պուլունարագ նէ սարլմըշ վէ նէ տէ գուրշունա տիզիլմիշ տիր։ Մէրգում Պօհէմիատա ժօղէֆիշթատ չէհրինտէ պէշ սէնէ իչիւն գալէպէնտ պուլունուպ, եարասընտան նոչի պաճաղընն քէսիլմէսինտէն պաշգա, սըհհէթը պէտենիյէսի տէ պէրքէմալ իմիշ։ Կէչենտէ հապսխանէ միտիրի մէրգում իչիւն թէրզիյէ պաթուրքա միւքէմմէլ պիր գաթ ռուպա եարարըմըշ վէգալան միւտտէթը ճէղանյէսինին տէ զալիպա ալիվ օլունանաղընը խապէր վէրմիշ տիր։

—

Ֆուատ բաշա հազրէթլէրի ճուտմա կիւնիւ Տէրսաատէթէ մուվասէլէթ իտէն բէրնս Նօթլէօն հազրէթլէրինէ թարաֆը հազրէթը Շեհրիյարիտէն իճրան զիյարէթ իլէմիշ տիր։

Բէնոը միւշարիյէյհ հազրէթլէրի՝ տիւնքի կիւն մատամաը տախի պէրապէր օլտուղը հալտէ, Տէրսաատէթէ մահբէմէի իսթինաֆա պիլզիմէ Շեյխէտ թութուլան սարիգլէրէ տաիր իճրա օլունան մուհաքէմէի ալենիյէտ իքի սաաթ գատտը հազրը պուլունմուշ տըր։

—

Մեթրօվիցատա պիր հիւքիւմէթ գոնաղը ինչասը իչիւն թարաֆը վալիի վիլայէթտէն պիր իանէ տեֆթէրի քիչատ օլունուպ, ճեմ օլունան 124000 ղրուշ մէպլաղ իլէ ինչտաթա իպթիտար օլունմուշ տըր։

—

Գասը քէօյիւնտէ Բօինկ Գլուպիւն թահթը հիմայէսինտէ օլաբագ եարընքի սալը կիւնիւ Ֆէնէր պաղչէսինտէ գալբգ եարընը իճրա օլունաճագ իմիշ։

—

Բարիզեն այսքրանկա 12 սեպտեմբեր թարիխյէ սթիտէ քի թէլեկրաֆ քեշիտէ օլունմուշ տբը։

«Մ. Բուսթան՝ Թունուզ ումուրը մալիյէսինին գոնթրոլը միւնհասբրէն Ֆրանսա եէտինտէ պուլունմագ իւզրէ, Թունուզ թահվիլաթընը համիլ պուլունան էճնէպիէրին մանթուպաթը թաղմին վէ թէսվիյէ օլունմագ լիւզումինի պէեան իյլէմիշ իսի։ Ֆրանսա հիւքիւմէթի՝ պու խուսուստա պիր իսթիգրազ տգտը իչիւն մէճլիսը մէպուսանա միւրաճաաթ իսթմէմէք իւզրէ, Թունուզ հիւքիւմէթի վէ միւխթէլիթ մալիյէ գօմիսիոնը բէիսիյէ պիլմուվաֆագա Թունուզ թէսվիյէի տույունընը պիր պանգայա հեվալէ իսթմիշ տբը։

«Օն իքի նէֆէր Թունուզ ասքերի ռիֆագաթըյլա Զակուանտա պուլունան Ֆրանսա ասքերինէ Թունուզտան մուհարրեբաթ կէթիրմէքտէ օլան 2 նէֆէր Ֆրանսա ասքերի իւզրինէ ասիլեր թարաֆընտան հիճում օլունուպ, զիքր օլունան իքի Ֆրանսըդ իլէ Թունուզլըլար իթլաֆ օլունմուշ վէ եալընըզ 2—3 ատէմ գուրթուլուպ օրտույա մուվասէլաթ իսթմիշ տբը։

«Ամի պէյին գօմանտասընտա պուլունան Թունուզ ասքերինէ 700 նէֆէր աշիրէթ սիվարիլերի խմատտէ կէօնտէրիմիշ տբը։ Թունուզ վալիսինին թերքը հիւքիւմէթ վէ եալստ մէմուրիյէթինի քիւչիւք պիրատերի Սէյյիտ Թայիպ թերբ իսթմէսի՝ Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆընտան ըէճա օլունաճաղը միւթէվաթուր տբը։

«Թունուզ վէլիի ահմը Ամի պէյին Ֆրանսա ալէյհինտէ պուլունտուղու մաիլմ օլտուղունտան, թէտպիրը մէզքիւրէ միւրաճաաթ օլունաճաղը մաղնուն տբը։

«Ֆաս թարաֆընտանթէճավուզ վուգուի մէմուլ օլտուղընտան, Ֆրանսա ումուրը հարպիյէսի նազրը՝ ճէզայիրտէ Ֆաս հուտուտընտա պիր ֆըրգա գարաղոլ ասքերի պուլունտըրմայա գարար վերմիշ տբը։»

—

Մանասթըր վիլայէթի տախթինտէ քեսին Գայալար նամ մահալ պու քերրե պիր թէլեկրաֆ մերքէզի քիւշատ օլունմուշ տբը։

—

Միւհթէրեգ օլան խաս Ախբրըն մէսարիֆը ինչակէսի 25000 լիրա թախմին օլունույար իմիշ։

—

Կերէք մաթպաալար վէ կերէք էհալի թարաֆընտան բօսթախանէլերէ թէվտի իտիլէճէք կազեթաբաքթէլերինին գալընճա քեազրտարա սարբլտրգտան սօնրա ինճէ սիճիմ իլէ պաղլանըլմասը՝ բօսթախանէ նէզարէթի թարաֆընտան ըէսմէն իսթաբ գելընմըշ տբը։

—

Հիսապլարընը վագթը իլէ տիվանը մուհասէպաթա վէրիլէպիլմէսի իչիւն պահրիյէ նէզարէթի մուհասէպէսի մէմուրիյի վէ քեթէպէսինինէ թէնսիգաթ իճրա իտիլմէք տէ իմիշ։

—

Զարրն արդուսու իւզրինէ Պուլկարիսթան բրէնսինին Խուսուրօֆ նամընտա էհլը սերվէթ պիր գըզ իլէ ագտը իզտիվաճ իտէճէյի վէ մէգպուրէնին 13 միլեօն լիրա գըզմէթինտէ ճէհէզ կէթիրէճէճի թուղրէ կազեթասընտա մուհարրէր տբը։

—

Բէնճէնպիհ կիւնիւ Պէյօղլունտա թագսիմտէ վագը Բում քիլիսէսի օգաղընտա քէտին Ապտուլլահեան Միքայէլ էֆէնտի հազրէթլերինին խանէսինէ խըրսըզլար կիրէրէք, 200 լիրա մըգտարը էշեա սրգաթ իթտիքլերի. նի վէ երինէ եէվմը մէզքիւրտէ օճիլարտա պաղը խըրարզար իլէ Զուգուր չէշմէ զապթասը պէնինտէ պաղը կէնա միւտարէպէ վուգու պուլտուղունու վէ հաթթա տէրտսթ օլունան պիր խըրսըղը իւզրինտէն չըգան էաքմա անախթարլարը մէզքիւր օգագտա 8—10 խանէնին գարուսունու աչմըշ օլտուղունու եաքմըշ իսիք։

Իչիտիտիլինէ կէօրէ, մէզքիւր անախթարլար՝ մուսիմլէյհ Ապտուլահեան էֆէնտինին խանէսինին գարուսունու տախի աչմըշ օլտուղունտան, ֆիրարա մուվաֆֆագ օլան սարիգլէրին թէվգիֆի իչիւն մէրքէզը մէզքիւր բօլիս սէր գօմիսէրի Ռիւլեյման էֆէնտի՝ նէֆերաթտան իչիւնիւ թէպտիլ գըյաֆէթլէ իճրա թէհարրիյաթա կէնտերմիշ վէ պունյարտան պիրի մէրգում սարիգլէրտէն պիրինէ եէնիչէհիրտէ Պիւլպիւլ տէրէսի նամ մահալտէ բասթ կէլէրէք իւզրինէ վարմըշ օլտուղընտան, սարիգը մէրգում նէֆէրին իւզրինէ բէվօլվէր պօշալթմըշ իսէ տէ, գուրչուն նէֆէրին բուպասընա տօգունուպ քենտիսինէ պիր զարար վերմէմիշ վէ խըրսըզ տախի մէրգում չէճի նէֆէր թարաֆընտան տէրտսթ օլունմուշ տբը։

—

Բալուլը էրմէնի սըվաճընընը պիրի՝ ճումա իրթէսի կիւնիւ Գալաթա Ս. Լուսաւորիչ քիլիսէսինին խանընտա սըվա իյլէր իքէն, նասըլսա իսկէլէտէն տիւշերէք պէյնի տաղրմըշ վէ իքի սաաթ սօնդրա միւթէէսսիրէն վէֆաթ իտերէք, տիւնքի կիւն ճէնազէսի գալտըրըլմըշ տբը։

—

Տիւէնճի գատընլարընը՝ գուճագլարընտաքի չօճուգլարընտա. իմի ույումալարը իչիւն մուզիրրը սրհհէթ մուալիճէ իսթիմալ իթտիքլերի խատէր ալընարագ, պու մագուլէ տիւէնճիլերին տիւչարը միւճաաթ իտիմլէրի իչիւն Զապթիյէ նէզարէթինտէն պիլճիմլէ բօլիս միւտիրլիքլերինէ իսթարաթ վուգու պուլմուշ տբը։

—

Տիւն կիճէ Ֆաիգ պէյ հազրէթլերինին Նիշան թաշընտա քեսին խանէսինէ տէօրթ նէֆէր սարիգ տուխուլ իթմիշ իսէ տէ, պիրի եարալը օլտուղու հալտէ ճիւմէսի՝ տէ զապթա թարաֆընտան տէրտսթ օլունմուշլար տբը։

—

Թէքիրտաղընտան իչար օլունտուղունա կէօրէ, չէհրը մէզքիւրէ իչ սաաթ մէսաֆէտէ վագը Զօլարիօ նամ մահալ ճիվարընտա պիր հայտուտ չէթէսի զուհուր իտերէք, էհալի մահալլէյի տիւչարը հեեէճան իթմիշ օլտուղունտան, էյգըյտի մէրգումէյի թաագիպ իչիւն հիւքիւմէթը մահալլէյէ թարաֆընտան ժանտարմա զապթիի եանդօ էֆէնտի օթարաֆա իզամ գելընմըշ տբը։

—

Բամազանը նիհայէթլերինտէ նէվրուզ նամընտա պէեազ պիր ճարիյէ՝ էֆէնտիսի պուլունան թօբխանէլի օղլու Ալրիֆ պէյին խանէսինտէն ֆիրար իտերէք պէերապէր պաղը միճեվէհրաթ տախի կէօթիւրմիշ օլտուղընտան, զապթա՝ մէրգումէյի Պանտրըմատա Զէյպէք իսմաիլին խանէսինտէ պուլմուշ, վէ մէրգումէ իլէ Զէյպէք իսմաիլի պիթթէվգիֆի իւսկիւտար հապսխանէսինէ իլգա իլէմիշ տբը։

ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ

Իլան խոկտիկ վէճհէլ վան վարժապետանոցընընն սէտտ ու պէնտի մէսէլէսինէ պիր գարարը գաթի վերիլմէք իւզրէ տիւնքի բաղար կիւնիւ տասաթ Նոէ Դալաթա խորհրդարանընտա Միացեալ ընկերութիւնն կեդրոնական ժողովը՝ 56 երեսփոխան հազրը պուլունտուղու հալտէ, Հիւնքարպէյէնտեան Ցիգան էֆէնտինին թահթը բիյասէթինտէ իճթիմա իտերէք, պաղը Դիւան մուամէլաթընընն իճրասընտան սօնդրա, Թորոսեան Յովհաննէս էֆենտիրինէ ուզուն պիր մէգալէ խրատ իտերէք պունտա մէզքիւր Վարժապետանոցընն գարանմասը ալէյհինտէ կէրէք գախտէ վէ նագտ իքի նօգթամի նազարտան իթեանը տէլալ իթմիշ վէ պիլխասսա թէտապիրի նագտիյէ արզու թէքլիֆ խլէմիշ տբը։ Զոհրապեան էֆ. տէլալի մէզքիւրէյէ ճէվապ վերմիշ իսէ տէ, Շիրմանեան Զարեհ էֆէնտի՝ Ցնօրէն ժողով ատենապետի Մինաս Զերազ էֆէնտի նին պիր բաբօրթօսընը մուսէլզէյէ պաշլայըզ, պու տա Թորոսեան էֆ. նին էֆքէարընը թաստիգ իթմիշ վէ նէթիճէի քէլամընտա պունտան պէտ-լէ նէ մէքթէպ քիւշատ օլունուն վէ նէ տէ Վարժապետանոց գարանընն տէմիշ տբը։ Տիկէր պաղը Երեսփոխանլար տախի պէյանը էֆքեար իթտէք խթէմիշլէր իսէ տէ, ժողով՝ Մինաս Զերազ էֆենտիի տինդեմէյէ գարար վերտիկինտէն, էֆ.ի մուամիլէյհ մուֆասսալ պիր նութգա պաշլայըզ, Ցնօրէն ժողովն բաբօրթօսընը միւտաֆէա իթմիշ վէ Վանտա պիր Վարժապետանոց պուլունմասընընն սէֆահաշտան իպարէթ օլտուղընը պաղը միսալերէլէ խսպաթէ չաղըշմըշ վէ ընկերութիւնընն վարիտաթը խայիտէն խայլի ազալտըղընը պէյան իթմիշ տբը։

Մինաս Զերազ էֆենտի՝ իչպու մէգալէինտէ Վան Վարժապետանոցը միւտիրի Փորթուգալեան Մկրտիչ էֆ. իլէ Սրուանձտեան Գեր. Գարեգին վարդապետ Դիտարանա զուհուրա կէլէն վարդապետ տախի վերը իթտիքտէն սօնրա, գախտէէ Թասարրուֆ վէ իտարէ մէսէլէսինէ նազը քէլամ իտերէք սապզգ վէ ճահզգ Ցնօրէն ժողովվարընը մէսարիֆի մատտիյէսինի մուգայսէ իթմիշ վէ սապզգ Ցնօրէն ժողովընն սէնէվի զուհուրաթ վէ տասիմի օլարագ 4000 ղրշ. մէսարիֆը միւթէֆերրիգասը վուգու պուլտուղընը պէյան էյլէմիշ տբը։ Պու իֆտատ իւզրինէ հազրը պուլունան սապզգ Ցնօրէն ժողով ազալարբյալ եէնի Տբնօրէն ժողով ազա.արը մկյանընտա չէտտտ պիր գնալ ու գալ վէ գարդաղալբգ վուգու պուլմուշ տբը։

Էլ հասըլ Մինաս Զերազ էֆ. Վարժապետանոցն գարանմասը ընկերութիւն իչիւն հէր հալտէ խայրրը օլաճաղընը մուսիբրանէ պէեան իտերէք, մէգալէսինէ խթամ վերմիշ տբը։

Պունան իւզրինէ Դիւան մէսէլէյի գուրայա գօյմագ իսթէտիկինտէ, պիր վէլվէլէ գօքմուշ վէ Դիւանընն պու գարարը ալէյհինտէ բրօթէսթօ իտիլմիշ օյմաղլա, Դիւան՝ միւգաքէրաթա խթամ վերիպ վերմէմէք լազըմ կէլտիկինի գուրայա գօյմաղա չալընմըշ իսէ տէ, պունա տա մուվաֆֆագ օլմայրպ, նիհայէթ եալընը Ադրիար էֆենտինին խրատը մէգալ իթմէսինէ մէեզունկէթ վերիմէսի իւզրինէ եինէ պիր արպէտա գօբտուղընտա պիր չարեէք գատար մէճլիս թաթիլ իթմիշ վէ պու թաթիլ եանասընտա Վարժապետանոցն գաբանմասը ալէյհինտէ պուլունան Տօգթօր Ռափայէլեան, Հաճեան, Պօյաճեան, Տամատեան, Շիշմանեան, Սրվաճեան վէ Յովհաննէսեան էֆէնտիլէր չընգրպ կիթմիշլէր տիր։

Պիր չէրեէք թաթիլտէն սօնդրա Արփիար էֆենտի քէլամ աղազ իտիպ, Վարժապետանոցն գաբանմասը ալէյհինտէ խրատը մէգալ իթմիշ, վէ պունտան մատտա սապզգ Տնօրէն ժողով իլէ լահզգ Տնօրէն ժողով մէյանընտա սուլհ ու միւսալէմէթ թէքլիֆ խլէմիշ տիր։

Արփիար էֆենտինին մէգալէսինտէն սօնդրա, Դիւան՝ միւգաքէրաթին տէվամընը գուրայա գօյմուշ օլմաղլա, 21 բէյ իլէ միւգաքէրաթա խթամ վերիպէսի գարարլաշտրրըլմըշ տբը։ Շերբինեան Միհրան էֆենտի՝ միւգաքէրաթին գաբանմասընը իսթէմէյէնէրին իսմի գայտ օլունմասընը թէքլիֆ իթմիշ տիր։

Զաքարեան Գրիգոր էֆենտի՝ Վան Վարժապետանոցը գարանմազ չէհրը մէզքիւրտէ պիր Բարբոֆոյն նախէրեարան քիւշատ օլունմասընա տաիր Դիւանա պիր թէքլիֆնամէ թագտիմ իթտիքտէն սօնդրա, Թորոսեան էֆենտի տախի պաստէ զիքր իթտիկիմիզ նութգընընն նէթիճէ վէ խիւսասը օլան չու աթիտէքի թէքլիֆի թահրիրէն Դիւանա թէսլիմ խլէմիշ տիր։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ

«Նկատելով որ ընկերութեան «ակզան տեսակետով յապագային «մէջ վարժապետանոց ունենալու «կամ չունենալու խնդիրը մեր ու. «սումնական ծրագրէն կախումն «ունի, որ ի քննութիւն յղուած «է Ուսումնական յանձնախումբին,

«Նկատելով որ ուսումնական «ծրագիրը օրէնք հրատարակուած «չէ ընդհ. ժողովոյս կողմանէ,

«Նկատելով որ Վանայ վարժա. «պետանոցը օգտակար հաստա. «տութիւն մ'է ընկերութեան հա. «մար,

«Նկատելով որ ուսումնական «ապագայ ծրագիրն եթէ վարժա. «պետանոցի դրութիւնը չպարու. «նակէ իսկ իբր նոր օրէնք մը վա. «նայ մէջ արդէն բացուած և նո. «րա յարատևութեան համար այն. «քան ծախք եղած վարժապետա. «նոցին չ'կրնար վերաբերել,

«Նկատելով որ դրամական տե. «սակետով առավարկեալ միջոցնե. «րու իմաստուն գործածութեամբ «կարելի է պահպանել վարժապե. «տանոցի գոյութիւնը իբր մի կա. «րևորագոյն հաստատութիւն ըն. «կերութեան,

«Նկատելով վերջապէս որ սոյն «հաստատութեան վակումը ըն. «կերութեան չահուց ամէն տեսա. «կետով վնասակար է։

Կ'առաջարկեմ.

1° Ընկերութեան այսուհետև վարժապետանոց ունենալու կամ չունենալու սկզբան խնդիրն յետաձգել մինչև որ ուսումնական ծրագիրն օրէնք հրատարակուի։

2° Վանայ վարժապետանոցը չփակել և նորա ծախուց յատկացնել՝ ընկերութեան գանձէն մինչ 250 ոսկի մնացեալ աշակերտաց թոշակներէն Վանայ և Պոլսոյ Վանեցի ազգայնոց կողմանէ կազմուեալ մասնաճիւղերէ գոյացած հասոյթէն հոգալով։

Յովհաննէս Թորոսեան

Պատեհու Թորոսեան, Շիրինեան, Կիւպէկեան, Մոլտովաքեան, Շաշեան վէ Արփիարեան էֆենտիլէր գըլեամ խտերէք վարժապետանոց իչիւն գուրա թալէպ իթմիշլէր տիր։

Մինաս Զերազ էֆ.՝ Ցնօրէն խորհուրդն գախտէի սերպէսթիյէ թէվֆիգան իթտ բէյ իթմէյէճէկինի պէեան իթմիշ օլտուղունտան, 15 բէյ իլէ Վան Վարժապետանոցընընն գաբանմասընա գարար վերիմիշ տիր։

Ճէնապը Հագգ պու գարարա մուվաֆֆագիյէթ իհսան պույուրսուն. Ամէն։

Սաաթ 11տէ մէհկիս տաղըմըշ տբը։

Իրկան իճթիմատ սամիուն սրբասընտա Գեր. Խորէն Սրբազան Լուսինեան վէ Գեր. Մատթէոս Սրբազան Իզմիրլեան վէ Գեր. Մովսէս վարդապետ Կէօմրիւքճեան վէ պիր խայլի էհալի հազրը պուլունմուշլար տբը։

Միացեալ ընկերութիւնն կեդրոնական ժողովընն տունքի չու միհիմ իճթիմանընա ճերէյան իտէն միւգաքէրաթը մուխթասարճա պէյան իթմիշդ տիր։ Էկէր երեսփոխան էֆէնտիլէր խրատ իթտիքլերի մէգալէլերի հիմմէթ իտուպ, մուխթասարճա 50–100 սաթըր իչինտէ գալէմ ալարագ մաթպասմըզա իրսալ իտելլէր իսէ, այնէն տէրճէ միհէյյա պուլունտըրըմը պէյան իտերիզ։

ՐԷՍՄԻ

Պունտան սօնրա բօսթախանէլերէ թէսլիմ օլունճագ ալթը վէ կիւմիշ էմանաթ պատէթաատտա թէսլիմ օլունուպ, ալընճագ իլմու խապէր մուճիպինճէ, մէվզէտտինտէ տախի պիթթաատտա մուրսիլ ալէյհինտէ իթա գընընճաղընտան, վէ եալընըզ մէթալիք էմանէթ խազինէպէնտ օլունարագ միւրսիլին իճատէ իյլէճէյի մզգտար, վէ բօսթախանէտէ վէզն օլունարագ խազինէպէնտ օլարագ գապալ իտիլճէկի, վէ էմանաթն մէսարիֆը պէնտիյէի քէմաֆիսսապզգ միւրսիլլերի թարաֆընտան իսթիյֆա գընընճաղը մալիւմ օլմագ իւզրէ ի լան օլունուր։

ԹԷԼԵԳՐԱՖ

Ամ. Հալ.

Հօլանտա բայթախթը Լահայ չէրընտէն 18 սեպտ.

Տեվվէթը Օսմանիյէ էյլիսի միւթվիճա Մուրատ էֆենտինին ճէնազէսի պու կիւն տէֆն օլունուպ, գրալ թարաֆընտան պիրվէքեալէ պիր մէմուր իլէ Հօլանտա վիւքէլասը վէ հէյէթը սիֆէրա՝ մէզքիւր ճէնազէ պալընտա հազրը պուլունմուշլար տբը։

Բարիզ 17 սեպտ.

Թունուզտա Ֆրանսա բօյիթիգա մէմուրու Մ. Բուսթան՝ բազար էրթէսի կիւնիւ մահալը մէմուրիյէթինէ ավտէթ իթմէք իւզրէ Բարիզտէն հարէքէթ իտէճէք տիր։

Լօնտրա 18 սեպտ.

Ինկիլթերրա իլէ Ֆրանսա պէյնինտէ մէրի իւլիճա օլան ահանամէի թիճարէթ իչ մահ միւտէթէ թէմտիտ օլունմուշ տբը։ Ցէվվէթէյնը միշարիլէյհիմա միյանընտա թիճարէթ ահանամէի ճէտտիտինին թանդիմինէ մէմուր օլան գօմիսիոն՝ կէլէճէք բազար իրթէսի կիւնիւ Բարիզտէ իմա իտէճէք տիր։

(Պ... ոսպան կէլն Ռէլէրոֆլը)

Բօմա 18 սեպտ.

Գրալ Ումպէրթօ՝ Մ. Ֆերտինանտը Լէսէբս իլէ կէօրիւշտիկի սըրատա, Ֆրանսըզ միլլէթի իլէ Իթալիան միլլէթինին տայիմա միւթթիֆիգ պուլունմաղարը իչիւն մումանիլեյհէ արզու պէեան իթմիշ տիր։

Թէեմինէն պէեան օլունտուղունա կէօրէ, թահվիլաթը Օսմանիյէնին իթալիան համիլերի՝ մէսպուսը սապզգ Մ. Մօգարը Պապը Ամի նէզտինէ վէքիլ թաին իթմիշ օլտուգլարընտան, վէքիլը մումանիլեյհ եագընտա Սթամպօլա հարէքէթ խտէճէք տիր։

Թունուզ 18 սեպտ.

Պէյին խսթիֆասընա տաիր տէվերան իտէն չայիա թէզգիպ օլունմագտա տբը։

Վաշինկթըն 18 սեպտ.

Բէիսը ճիւմհուր Մ. Կարֆիլտ բէք ֆէնա հալտէ տիր։

Ադինա 18 սեպտ.

Թէսալիա թէքմիլէն իչղալ օլունտուղու ճիհէթլէ, գրալ Եորկի՝ կէլէճէք բէնճէչեսիհ կիւնիւ Արթայա ադիմէթ իտէճէք տիր։

Մուխթէլիթ գօմիսիոն ազալարը՝ տիւն Լարիսատան Ադինայա միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշլեր, վէ Ադինատան տա եէրլերինէ կիտէճէքլեր տիր։ Էկէր պաղը Ամի ալթընը չիպէնին (Վօլսսը) մէօհէթը թէրքինի ազալթմայա գարար վերմէզ իսէ, մումանիլեյհիմ ազալար նոյեմբերին իպթիտասընտա Ադինայա ավտէթ իտէճէքլեր տիր։ Էկէր Վոլսս միւտտէթը մուսեէնէտէն եվվէլ օլարագ հոկտեմբերին իլգ 10 կիւնլերինտէ թէրք օլունուր իսէ, մումանիլեյհիմ միւրախասարը էյսվը մէզքիւրէյէ Ադինատա պէքլեյէճէքլերի միհէթմիլ տիր։

Էկրօբա մուրախասալարը՝ Հիտայէթ բաշանն Գրիֆիրի վէ Զարգօ պէյնինտէ թահտիտը հուտտտ գօմիսիոնը թարաֆընտան թային օլունան խաթիտան ասքիրը Օսմանիյէյի կէրի չէքմէքտէն իսթինքեաֆ իլլէտիկինի հիւքիւմէթ մէթպուսարընա արզու թէպլիղ իթմիշլեր տիր։

Հիտայէթ բաշա՝ հիւքիւմէթը մէթպուսընընն էվամիրինի իճրա իյլէմէքտէ օլտուղընը պէյանլէ, իչպու բէտտինի հագգը չզգարմագտա տբը։

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITISH AND MERCANTILE

INSURANCE COMPANY

ՆՕՐԹ ՊՐԻԹԻԾ ԷՆՏ ՄԸՐՔԷԼԷԹԱՑԼ

Նամ Լէնդրա վէ Էդինպուրկ Եանկը Սկիոբրա քոմբանեսը.

Ասըլ սերմայէ	Ինկիլիզ լիրասը	2,000,000
Էքսէնմիշ սերմայէ	450,000	
Եանկըն չիպէսինտէն հասըլ օլան իհթիեաթ ագճէսի	1,156,690	1,506,690
1878 սէնէսինտէ քեսրը սաֆի		976,119

NORTHERN ASSURANC CONPANY

ՆՕՐԹՀԸՐՆ

Նամ Լէնդրա Եանկը վէ Էօմր Սկիոբրա քոմբանեսը.

Ասըլ սերմայէ	Ինկիլիզ լիրասը	3,000,000
Էքսէնմիշ սերմայէ	150,000	
Եանկըն վէ էօմր չիպէսինտէն հասըլ օլան իհթիյաթ	362,000	712,000
1878 տէ սաֆի քեսր		375,000

Սահիպ էյզը տէնդիրիճի, պուլարտէ էյէ՝ սկիոբրա քոմբանիալարընընն ՊԻՐԼԻԵՇՄԻՇ ՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ Նասպ օլունմուշ օլարագ, եանկը վէ էօմր սկիոբրանը էյնա ալ թէսլիսաթլար վէրէճէյէ պէր հազրտա պուլունմուշլարտան, ինդիպ պէր ալ գրշիրէլերէ, վէ Սիմոգլան բաղտիրլար էհալիսինէ էյնա դրմ.

Մէպլէրը քոմբանիալար, ինդիպ պուրնէյէ նէզտինտէքի մասճիդներէ, սկիոբրայա ինդիպ պուրնէյէրէ, պէնտերիպտէ ինդիպ էհալիսինէ պէր եանկը սկիոբրանը էյնա վէրճէյէ թէսլիսաթլարընը էյնա դրմ էյնա ալ էօրմայ գէլիրլէր։

Շէրճիյէ քոմբանիալար՝ Պէյօղլը վէ Գալաթա վէ Սիրգեճի վէ ծվէր ճէհէր վէ թէսլիսաթլարընընն ինդիպ սկիոբրայա ինդիպ ինդիրիլիր։

Maritime Insurance Cie. ,Limited of Liverpool

Capital Lt. 500,000

ՄԱՐԻԹԱՅՄ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սերմայէ 500,000 Ինկ. Լիր.

Սահիպ իմզա, վաբօր վէ եէլքէն կէմիլերի վէ տէրունինտէքի էշեա վէ էմմասը զայէթ ֆայտէլի չարթլարա սիկուրթայա թաթմագ իչին մէզքիւր գումբանեա թարաֆընտան բուխասթ իսթիհսալ իլլէ միշտիր։

Ֆէյսթ վէ սարիրէ հագգընտա մալիւմաթ ալմագ իսթէյէնլերին, Գալաթատա Գօմիսիոն խանը քէօշէսինտէ տէմիր քէօբրիյէ նազը օլան օտայա միւրաճաաթ իյլէմէլերի։

Մէզքիւր գումբանեայարընն ամէնթօսը

ՅՕՀԱՆ ԲԱՌԻԼ

Վէ ումուր ու մէսալիհինէ մէմուրը ումումի

ԳԱՌՆԻԿ Ց. ՍԵՐՕԲԵԱՆ

ԽԱՋԻՆԷԻ ԷՎՐԱԳ

Խալինէ Էլբէ նամ թիւրքճէ բիսալէնին 17նճի ճիւզի տախի պուտէֆա նէշր օլունմուշ վէ միւնտերիճաթը պէրվէճճը աթի պուլունմուշ տբը։

Ասբ	Էսպ
Մալիյէ լայիհասը—մաղաբ։	Սուպհի բաշա։
Թէվֆիտ—Մանլարդ։	Էքբէմ պէյ։
Միւնաճաթ—Մանլարդ։	Ապտիւլ Հագ Համիտ պէյ։
Էօմրը Ինսանի—Թէրնէդ։	Խալիլ Բէմալ պէյ։

Նիւսխէսի 2 ղրշ. տբը։

Ապտնէ օլմագ իսթէէնէ զէվաթ Օգճուլար պայընտա գրաաթխանէ միւտիրի Յարաֆիմ էֆենտիյէ միւրաճաաթ իյլէեճճէքլեր տիր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ	
Լօնտրա, 17 Սեպտ.	
Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր	99-7/16
Օսմ. էսհամը աչըլը	17-3/16
» » գարանը	17-
Իսթիգրազ 65	19-1/4
» 69	18-7/8
» 71	77-1/4
» 72	30-3/4
» 73	19-1/8
Օսմանը պանգաբը	19-5/8
Մըսրը տույուն. մութա հրաէ	76-
» իմթիյազը	91-7/8
Բուսիա իսթիգրազը	96-7/8
Գամպիո Բարիզ 9 այ վաէ	-
Փարիզ, 17 Սեպտ.	
Ֆրանս. էսհ. 3 % Ֆր	85 05
» » 5 գբօնուզ	116-35
Օսմ էսհամը աչըլը	17 65
» » գարանը	17-25
Իսթիգրազ 65 Ֆր	100-
» 69	98-
» 73	98-
Մըսրը ֆոնտ. մութա հրաէ	388 75
Գրէքի Լիոնէ	955-
Օսմանը պանգաբը	747 50
Բուսիի չրմէնաքֆէրի	59-
Իթալիա էսհամը	90 35
Գամպիո Լօնտրա 3 այ վաէ	25-35
Վիէննա, 17 Սեպտ.	
Ադիո ֆիորին	-
Բուսիի չրմէնաքֆէրի	26-30

ՂԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ	
Լոնտրա, 18 սեպտ.	
Ֆոնտ. էսհ. մուն ադշ. գաբ.	18-19
Գաբ. ատպան աչըլը	13-16
Իսթիդ. 63 (Մութօն) 6 % Ֆ.	95-
» 65 » 6 % Ֆ.	95-
» 69 (Բինաբ) 6	93-
» 72 (Գոն տիւ Թրէզոր)	30-
» 73 6 % Ֆ.	92-50
Բուսիի չրմէնաքֆէր 3	55-75
Ագէ ֆայիզի »	09-
Բրբոր Ղրշ	00-
Հավալէտիզ »	45-
ՊԱՆԳԱ ԱԳՏԻՍՕՆԼԱՐԸ	
Գրէքի մէնէրալ	7-15
Սամամոլ պանգաբը	12-10
Սօրիէք մէնէրալ	5-28
Թրամվայ	3-80
ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻՏԱՔԸ	
Օսմ. լիրասը 100 ղրշան	Ղշ. Փր
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	107-15
Մէթալիք »	204-
Պէլիք »	208-
Ակթարզ »	126-10
Պագբր »	680-
Գայմէ »	1040-
Ինկիլիզ լիրասը	109-14
Ֆրանսըզ ալթունու	87-
Փոլ	89-26
Գրիմից ալթունու	51-20
Գարպան գայմէսի	8 61

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԱԶ ԱՆՏՈՆ ՍԱԳԱՅԵՆՆ